

Ք Ր Ո Ն Ի Կ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ ՄԸ ՀԱՅ ԱՐԴԻ ՄՏԱԻՈՐ ԿԵԱՆՔԻՆ ՎՐԱՅ

ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆԻ ‘ՏԱՏՐԱԳՈՍԻ ՀԱՐՍ’Ը. — ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԱՀ ՌՈՒԲԷՆ ՈՐԲԵՐԵԱՆԻ. — ՄԱՀ ՆՇԱՆ ՏԷՍԵԿԻՒԼԻ

«Տատրագոմի Հարսը» Կոստան Զարեանի լաւագոյն գործն է, եւ հայ ժամանակակից բանաստեղծութեան ամենէն ուժեղ ու մնացուն արտադրութիւններէն մի: Մեր յետպատերազմեան գրականութեան մէջ ան բոլորովին ինքնաշատուկ տեղ մը կը զբաւէ:

Թէեւ հեղինակը կովկասահայ, այդ երկը — ինչպէս եւ արդէն կարելի է ըսել Զարեանի գործերու ամբողջութիւնը — աւելի կապ ունի արեւմտահայ գրականութեան հետ: Իր խնամութիւնը եղիա Տէմիրճիպաշեանի, Տիրան Զրաքեանի, Սիամանգօի, Մեծարեւոյցի, մասամբ նաեւ Վարուժանի եւ Թէքէեանի հետ աւելի խոր է քան ուսահայ բանաստեղծներուն, որոնցմէ՝ զեզեցկադիտապէս իրեն մօտիկ են միայն, որոշ չափով Արու լալա Մահարիի Իսահակեանը, խորհրդապաշտ Վահան Տէրեանը եւ մասնաւորապէս՝ Թունզ արգիւպաշտ Զարեւոյցը: Ասոր պատճառը ոչ միայն այն է որ Զարեան իր գրական սկզբնաւորութիւնը — ու իր գրական գործունէութեան մէկ մեծ մասը — արեւմտահայ միջավայրի մէջ ունեցած է, այլ մանաւանդ այն որ ինքը, արեւմտահայոց պէս, — ինչպէս եւ Տէրեանին ու Զարեւոյցին պէս — իրեն ուզեցոյց ատած է աւելի լատին նոր բանաստեղծները (մասնաւորապէս Ֆրանսական ու Ֆրանսաբարբառ պէլճիքական) քան ինչպէս սովորաբար ըրած են ուսահայերը՝ զերման ու ուսահեղինակներ: «Տատրագոմի Հարսը», Զարգը եւ «Հարճը» քերթուածներու վարուժանին ու Գիւլպալնօրէնի Սիամանգօին ինչպէս եւ «Ամբոխները խելագարուած»ի Զարեւոյցին պզնձ հերոսաշունչ քնարին վերակենդանացումն է, ար-

տայայտման եղանակներով մեծապէս տարբեր ըլլալով հանդերձ:

Հաւ որակելու համար այս գործին արժէքը, պէտք է քննել թէ ի՞նչ է հեղինակին անձնական խառնուածքը, ի՞նչ տարրերով, ի՞նչ միջավայրերու մէջ, ի՞նչ ազդեցութեանց տակ զարգացած է ան, եւ թէ իր ցարդ արտադրած գործերն ի՞նչպէս նախապատրաստութիւնը եղած են այս նշանաւոր երկին:

Զարեան էականապէս բանաստեղծի խառնուածք ունի, հերարձակ, մոլեղին, փոթորկաշունչ բանաստեղծի մը, որ ամէն բանէ ատաջ քնարերգակ է, բայց եւ կարող է երգիծանքի մտրակը եւ զիւցազներգակի շեփորը կիրարկել, միշտ պահելով սակայն իր գործին մէջ՝ իրը տիրական տարր՝ քնարերգական ներշնչումը:

Ան ծնած է կովկաս, Շամախի, բայց զենատի հասակէն զրկուած է Ֆրանսա եւ իր երկրորդական կրթութիւնն ստացած է Փարիզի մօտիկ լիւէի մը մէջ: Հոս, հայ ու ուսահայ նախնական կրթութիւնը զոր ստացած էր իր ծննդավայրին մէջ, տեղի տուած են Ֆրանսական մշակոյթին սրուն ընտելացած եւ որով սոսորուած է, Ֆրանսերէնը՝ զպրոցէն ելլելուն՝ իր արտայայտութեան միակ գործիքը նկատելու ատիճան: Ան, զպրոցէն իսկ, գրականութեան համար բուն սիրով լեցուած, իր կոչման ուժգնօրէն գիտակ, եւ ի ծնէ արգիւպաշտ, նորագոյն նորութեանց հետամուտ, ազդեցութիւնը փնտռած ու իւրացուցած է այդ միջոցին իրենց նորարարք ու ճաճանչարձակ շրջանին մէջ գանուոյ Ֆրանսական խորհրդա-

պաշտներուն, մասնաւորապէս Ռեմպօին, եւ իր առաջին զրական փորձերը այդ ազդեցութեանց տակ՝ գրած է Ֆրանսերէն լեզուով: Յետոյ անցած է Պրիւսիա, ուր անձամբ ճանչցած է Վերհարընը եւ անոր ժամանակակից ուրիշ պեւթ զրագէտներ ու բանաստեղծներ եւ հանդէսներու մէջ որոնց անոնք կ'աշխատակցէին, երեւցած են իր առաջին զրական էջերը, Ֆրանսերէն շարագրուած: Մտայնութեամբ, կրթութեամբ, ճաշակով՝ «Եւրոպացի» մը զարձած է ան, մերօրեայ Լատին մը, որ Ֆրանսական լիտէին մէջ հին յսն ու հոսմայեցի դասականներուն ալ ծանօթացած է եւ ըմբռնած ինչ որ կայ անոնց մեծագոյններուն մէջ տեականօրէն գեղեցիկ, ան յետոյ՝ թարգմանութեանց շնորհիւ՝ գերմանական, անգլիական եւ իտալական մեծ քերթողներուն մօտեցած է եւ, ինչպէս իր Ֆրանսացի եւ պեւթ խորհրդապաշտ վարպետներն իսկ բրած էին, իր միաքն ու ճաշակն անոնցմով ճոխացուցած է, այդ բոլորին ներքեւ՝ իր զգայնութեան խորր՝ պահելով հանգերձ ներքին կայ մը իր բնիկ Արեւելքին հետ, իր ցեղին ու հայրենիքին հետ: Յետոյ, Կովկաս դարձած է, ուր իր մայրենի լեզուն սկսած է նորէն ուսումնասիրել եւ անով իր զրական կոչումն իրագործելու որոշումը տուած է: Օսմանեան Սահմանադրութեան հաստատուելէն յետոյ, անցած է Պոլիս, ուր ապրած ու գործած է մինչեւ մեծ պատերազմը, հոն, հայ զրական միջավայրին մէջ, հայերէնը — իր մանկութեան բարբառը, կովկասեան հայերէնը, զոր շատ լաւ բրած է պահպանելով — զարգացուցած է եւ իր լուրջ սկզբնաւորութիւնն բրած է մեր ազգային զրականութեան մէջ, մնալով մտայնութեամբ, ճաշակով, մշակոյթով՝ միշտ խորապէս «Եւրոպացի», «յառաջապահ զրականութեան» միշտ հետամուտ: Հիմնադիրներէն ու զլխաւոր աշխատակիցներէն մին եղած է՝ Մեյիեան շաբթաթերթին, որ Չերմեոանդ արդիականութեան, հայկական խորհրդապաշտութեան օրկան մը եղաւ: Հոն Չարեան խիզախ հայկացիներով զրական քննադատութեան էջեր, կեանքի վրայ ինքնատիպ տեսութիւններով յօգուածներ, արձակ քերթումներ հրատարակած է, որոնք հայերէնով — զեռ քիչ մը վարանտ, անհաստատ, ճիգով յօրինուած հայերէնով մը — զրոգ Եւրոպացիի մը գործերն էին: Մեծ պատերազմին մէջ թուրքիոյ մուտ-

քէն քիչ յետոյ, Պոլիսը ձգած ու եկած է Վենետիկ, ուր մնացած է մինչեւ պատերազմին վերջը, այդ շրջանին, գրած է իր առաջին տաղաշափռած բանաստեղծութիւնները (Վերհարընեան ազատ ոտանաւորով), որոնց լաւագոյններէն մաս մը ես ինքս հաճոյքն ունեցած եմ հրատարակել Վերամշտունդ անունով կիսամսեայ հանդէսի մը մէջ՝ որու խմբագրութիւնն ստանձնած էի: Իտալիոյ մէջ, Տանթէի լեզուին ընտելացած, իտալական զրականութեան աւելի մօտէն ծանօթ զարձած, իտալացի հին ու նոր կարեւոր մասւորականներու հետ բարեկամացած, ան պատերազմի ընթացքին՝ մեր ազգային դատի փրփականտին նշանակելի ծառայութիւններ մատուց: Դաշնակիցներու յաղթանակէն յետոյ, զարձաւ Պոլիս, ուր իբր ուսուցիչ եւ իբր զրագէտ գործեց քանի մը տարի, այդ շրջանին հրատարակեց Սրերի Պսակը հատորը, ուր ամփոփած էր իր բանաստեղծութիւնները, մասամբ գրուած Վենետիկ, մասամբ Պոլիս: Ատոնց մէջ, հայերէնը զարձած էր աւելի ճոխ, աւելի ճկուն, բայց զեռ անհարթութիւններով, տարօրինակութիւններով եւ մերթ անճշդութիւններով խառն: Այդ ոտանաւորներէն շատերը օտար լեզուէ մը թարգմանուած — եւ յաճախ տառացի թարգմանուած — ըլլալու տպաւորութիւնը կը ձգէին: Բայց ինչ բարձր ու նոր գեղեցկութիւններ կային այդ քերթումներու լաւագոյններուն մէջ: Աքանջելի բանաստեղծ մը կը յայտնուէր հոն, որ արուեստով ու մտայնութեամբ զեռ կը մնար զբեթէ միշտ Եւրոպացի, հետեւող Փարիզի ու Պրիւսիի խորհրդապաշտներուն, բայց որոշապէս տարբեր Մեծարեանցէն, Սիւրմանգօզէն, Չրաքեանէն, Վարուժանէն, Թեքեանէն, որ անանք ալ Ֆրանսական նոյն դպրոցին այս կամ այն վարպետներէն ազգուած էին եւ իրենց արտագրութեանց մէջ մեծ չափով «Եւրոպացի» էին հայ լեզուով, բայց աւելի հայկական տարբեր պարունակելով իրենց գործին մէջ, եւ աւելի կատարեալ ու հարազատ հայերէն մը զբեղով: Չարեան իր որոշ, շեշտուած խառնուածքն ունէր, որ եւ ի յայտ կուգար այդ հատորին մէջ, եւ այդ խառնուածքն իսկ է որ զինքը մղած էր Ռեմպօն նախընարել իբր գեղեցկագիտական առաջնորդ ինչպէս Վարուժան՝ Վերհարընը եւ մանաւանդ Հիւկօն, Սիւրմանգօ՝ Վերհարընը եւ Մեթերլինքը, Թե-

քէեան՝ Պոսոլէոր, Վէրլէնն ու մանաւանդ Սա-
մէնը՝ Այդ հատորին մէկ որոշ մասին մէջ (և
որ լաւագոյնն է) Զարեան կը յայտնէր սա-
կայն արդէն հայկական խորք մը, — հայ հին
ձեռագիրներու նուիրած իր զեղեցիկ տաղին և
մանաւանդ իր գմայլի յի «Ասացուածք» ներուն
մէջ, որոնց նիւթն ու զգացումը հայկական,
բայց ձեւը նորէն շատ աւելի մօտիկ կը մնար
արեւմտեան խորհրդապաշտներուն քան ս ե կ
հին կամ նոր հայ բանաստեղծի, (մինչ Մե-
ծարենց մերթ խորքով ու ձեւով կը ներ-
շնչուէր Ակնայ անտունիներէն, Վարու-
ժան մերթ լիալիբ ինսպմութիւն ցոյց կու-
տար Ալիշանին, Պէշիկթաշիեանին, թէր-
գեանին հետ, Սիամանգո՝ վերջերը մանա-
ւանդ՝ սկսած էր դիտակցարար փնտռել նա-
րեկացիի, Շարականներու ազդեցութիւնը և
զայն խառնել արեւմտեան խորհրդապաշտնե-
րէն իւրացուցած իր արուեստին)։ Պոլիս, այդ
չըջանին, Զարեան՝ թէքէեանի հետ հրատա-
րակեց նոր «յառաջապահ օրկան» մը, բարձ-
րալմանքը, որ վեց-եօթը թիւ միայն ունեցաւ
զէպքերու բերմամբ, և ուր Զարեան ի լոյս
բնծայեց, արձակ քերթումներու և քննա-
դատական յօդուածներու հետ, իր բանաստեղ-
ծական մէկ շքեղ ու խորունկ գործին, «Երեք
երգ սակու համար Վիշաք Երկրի և Վիշաք
Նրկնքների» արիպոսով քնարերգական և ի-
մաստասիրական թատերաքերթումով մը, ա-
ռաջին երկու դրուագները։ Այդ գործին, գոր
Զարեան կ'ենթադրուէր «Սորհուրդներ»
(միջնագրեան Ուսմէլաներուն հետեւողու-
թեամբ յղացուած խորհրդակիր տեսարաննե-
րու շարք՝ կրօնական շունչով մը տողորուած),
իտալերէն թարգմանութիւնը, իտալացի տա-
ղանդաւոր բանաստեղծի մը ձեւքով և հեղի-
նակին օգնութեամբ կատարուած, հրատա-
րակուեցաւ՝ պատերազմի ընթացքին՝ Մի-
լանի Eroida հանդէսին մէջ. յետոյ, Լան-
չիանօի Քարրապպա հրատարակչական տունը
օտար և իտալացի դասական գրողներու մա-
տենաշարին մէջ մտցուց այդ գործը։ Հոշա-
կաւոր երգանան Ռեափիկի երաժշտութիւն յօ-
բինեց այդ թատերախաղին համար, որ և
գործադրուեցաւ Հոմի, Լայփցիկի և այլ քա-
ղաքներու նուագահանդէսներու մէջ։ Առաջին
մասը, թարգմանուած չորս լիգուներու, հրա-
տարակուեցաւ Լայփցիկի հրատարակիչ մեծ
տան մը կողմէ։ Իտալական թերթերը բազ-

մաթիւ յօդուածներ նուիրեցին այդ գրքին։
Իլ փօլիթօ տ'իմալիան, որուն խմբագիրն այն
ատեն նոյն ինքն Մուսօլինին էր, գրեց թէ՛
«Վերջին տարիներուն լոյս տեսած բանաս-
տեղծական գրքերէն, երեք երգը ամենէն ար-
ժէքաւորն է, և թէ ազգ մը որ այդպիսի բա-
նաստեղծներ ունի, արժանի է իր ճակատա-
գրին տէր գահնալու»։ Ատա նեկրի գրեց՝
«Հոն կան մասեր որ կը հասնին աստուածա-
յին զեղեցիկութեան, և պէտք է երախտա-
պարա ըլլալ հեղինակին՝ մարդկութեան ըրած
այդ նուէրին համար»։ Ալֆրեատօ Կալլէթթի
գրեց՝ «Միայն Շէլին կարող էր հասնիլ այդ
զգայնութեան և այդքան մաքուր բանաս-
տեղծութեան»։ Նոյն ձեւով արտայայտուած
են Միկէլ տէ Ունամոնո, սպանիացի յայտնի
գրողը, Լուտոլափօքի, Սորպունի պաւ գրա-
կանութեանց ուսուցիչը, որ և այդ գործի
մէկ մասը թարգմանած է լեհերէնի։ Մախրի-
կացի բանաստեղծուհի մը, Օր, Իրէն Ալեք-
սանտէր, անգլիերէնի թարգմանեց այդ գործը
և հրատարակեց վերջերս։ Այսպիսի մեծատա-
րած ու թանկարժէք յաջողութիւն մը գտնե-
լու արգարեա արժանի գործ մըն էր այդ թա-
տերաքերթումը, որուն առաջին երկու մա-
սերուն ընթերցումը իմ վրայ ևս ձգած է
բարձր մտածման և մեծ արուեստի գործի մը
ապաւորութիւնը և ցանկալի է որ քննադիրը
հրատարակուի այդ հոյակապ քերթումին,
որ մեր գրականութեան բարձրագոյն արտա-
գրութիւններէն մին է։

«Տատրագոմի Հարսը», սակայն, ըստ իս՝
աւելի ինքնատիպ և աւելի գօրեղ գործ է
քան երեք երգը։ «Երեք երգ»ին պէս արտա-
գրութիւն մը մեծ նորութիւն է մեր գրակա-
նութեան համար, բայց համաշխարհային
գրականութեան մէջ այդ սեռին պատկանող
նշանաւոր գործեր արդէն տուած են Տանթէ
(Նոր Կիանք), Շէքսպիր (Ամառ գիշերուան մը
երազը), Կէօթէ, Պայրըն, Շէլի, Մեթերլինք,
ևն.)։ Այդ հակայ վարպետներուն շաւղին հե-
տեւելով, Զարեան ուզած է մեր գրականու-
թիւնը ճօնացնել՝ մարդկային ճակատագրի
ու արեւելքական կեանքի խորհուրդն արտա-
յայտել ձգտող թատերական քերթումով մը
որպիսին չունէինք մենք զեւ (Լեւոն Շանթի շին
Աստուածները աւելի պատմական ողբերգու-
թիւն մըն է՝ քնարերգական ու երազային մա-
սերով, Ահարոնեանի Ուե Թուշունը չափա-

զանց նմանողական է Մեթերլինքի/). երկր երգին մէջ, ոչինչ կայ հայկական, ոչինչ տեղական, գերազանցապէս մարդկային բանաստեղծութիւն է, ուր եւրոպական գրականութեան մէկ մեծ սեռին մէջ հայարարբառ գործ մը արտադրել ուզած է հեղինակը, իր անձնական տեսիլն ու շեշտը գնելով հոն, եւ յաջողած է: «Տարագումի Հարսը», ինչպէս պիտի ցոյց տամ յետոյ, խորապէս հայկական է, ոչ միայն նիւթով այլ եւ՝ յաճախ՝ ոճով, պահպանելով հանդերձ մարդկային լայն տարողութիւն, եւ հոն Զարեանի քերթողական անհասականութիւնը աւելի շեշտուած ու հզօր դուրս կը ցատքէ:

Պոլսէն Զարեան գնաց Երեւան, խորհրդային բեթիմին՝ հաստատուելէն յետոյ, հայրենիքին մէջ գործելու ազգասիրական մղումէն առաջնորդուած: Հոն մնաց մէկ երկու տարի, Համալսարանին մէջ ֆրանսական գրականութեան պատմութեան դասաւանդութիւնը կատարեց: Քիչ արտադրեց, բայց աչքերն ու սիրտը լեցուց հայ հողի, հայ մթնոլորտի, հայ բնութեան, հայ ժողովրդական միջավայրի տեսիլներով ու շունչով: Աւելի խորապէս Հայ էր երբ զործաւ եւրոպա: Հոն քիչ արտադրած էր, բայց իր ապագայ արտադրութեանց համար տարրեր հաւաքած էր: Փարիզ դարձին, երբ դեռ բարեկամ կը մնար Խորհրդային Հայաստանի ղեկավարներուն, հրատարակեց ընդարձակ ու մեծարժէք քերթուած մը, Հայաստանում, որ խրթին բայց խոր եւ ուժեղ համադրութիւն մըն էր Հայաստանի ֆիզիքական ու բարոյական հոգեբանութեան: Յետոյ, գատուեցաւ Խ. Հայաստանի իր բարեկամներէն, ու վենետիկ քաշուելով Պոսթընի Հայրենիքին մէջ սկսաւ հրատարակել Անցորդը եւ իր ձամբօրդը տիտղոսով յօդուածաշարքը: Շատերուն համար, որ ուշադրութեամբ չէին կարդացած օրերի Պսակը (եւ երեք երգին առաջին երկու մասը Բարձրալմնքին մէջ), կամ կարդացած եւ արժէքը չէին տեսած, յայտնութիւն մը եղաւ այն մեծ բանաստեղծ. գրագէտը զոր յանկարծ կը գտնէին այդ յօդուածաշարքին մէջ: Ընդդէմ է որ օրերի Պսակի քերթողը հոտ աճած, բնդրայնած, ճոխացած կ'երեւար, եւ անոր վրայ կ'աւելնար մոլեգին ու հզօր երգիծարան մը, աւելի քան երեք արգիական, խորհրդապաշտ, մրրկայնօրէն քնարերգական արձակի մը մէջ, եւ իր հայերէնը,

մնալով հանդերձ ինքնատիպ, անձնապէս զարբնուած, կ'երեւար աւելի հարագատ, յրդկուած, ճոխ ու ճկուն քան նախորդ գործերուն մէջ: Երգիծական բաժինը, Խ. Հայաստանի քաղաքական ու մտաւոր գրեթէ բոլոր ղեկավարներուն — եւ ամբողջ բեթիմին — գէմ ուղղուած, կը քսու կողմնակալութեամբ տողորուած էր եւ անարդարութիւններով լի, ինչքան ալ դուռ գրական ձեւի տեսակէտով շահեկան. Հայաստանի այժմեան բեթիմին ու վարիչներուն թերութիւնները չափազանցուած էին, եւ գրական կողմերը բոլորովին անտեսուած: Բայց քնարերգական բաժինը, Հայաստանի բնական տեսիլներուն, ժողովրդական տիպարներուն ու կենցաղին, աւանդութեանց ու հէքեթներու, առօրեայ ղէպքերու եւ մերթ հայցելի ճակատագրին հետ կապ ունեցող բնահանուր հարցերու նուիրուած, հայրենի հողին ու ցեղին համար բուն սիրով թրթռուն, արտակարգ ղեղեցկութիւններ կը պարունակէր: Այդ գործը իր գուպեակն ունէր Զարեանցի երկիր նախկին վէպին մէջ ուր նոյնպէս երգիծանք ու քնարերգութիւն զուգորդուած կը թաւալին՝ նոյնպէս արգիամով մրրկային նուազայնութեամբ սճի մը մէջ՝ որ սակայն օրակով ու շեշտով տարրեր է Զարեանիննն եւ ուր երգիծական սլաքները հակառակ ուղղութեամբ կ'արձակուին: Ասկից յետոյ, Զարեան կողմնակիցն ու Հայրենիքին մէջ սկսաւ հրատարակել յօդուածներու երկու շարք, Արեւմուտք եւ Քաղաքներ ընդհանուր տիտղոսներով, ուր իր Պոլիս ու եւրոպական զանազան քաղաքներ անցուցած կեանքէն յիշատակներ, տեսարաններ, տիպարներ կ'սոգէ, խանդավառ բանաստեղծութեան ու սուր հեղնութեան նոյն մշտական խանուրդով, արուեստագէտ ու մտածող եւ արեւմտեան հին ու նոր մշակոյթներու իրագեկ գրագէտի հարուստ, զօրեղ ու հիթալից ոճով մը: Այս երկու շարքերը, ինչպէս եւ Անցորդը, — ինչպէս եւ Զարեանցի երկիր նախկին —, կը յիշեցնեն Հայնէի բայկալիլուէրը, նուազ նորը՝ հեղնութեամբ, նուազ փափուկ ու սրտայոյց՝ քնարերգութեամբ, աւելի յորդ, աւելի ծայրայեղ, աւելի տարօրինամոլ, — ոճով աւելի մօտ Նիչչէին, Պլէյքին, Ռեմպօին քան Հայնէին. — բայց միշտ լի՝ խորքին մէջ՝ իրական բանաստեղծութեամբ, յօրինուած՝ գիտակից արուեստով մը, որ այդ չափազըրկութեան ու ժխորին մէջ իրեն յատուկ չափ մը եւ սիթմ մը կը գնէ:

Այդ գրական արտադրութեանց ամբողջութեան մէջ, ամենէն բնորոշ դժերէն մին է պարզ, ինքնարուի, միամիտ, բնազդական, բնտանի, բնական, հակիրճ ու խիտ սճէն գրեթէ մշտականք խորշանք մը, բարդին, արտասոցին, անեղծուածայինին, «մեհենական» ին նախասիրութիւնը, գերազրգոտւած երևակայութեան մը եւ գերաձգոտւած սճի մը գրեթէ անզգրում սրտապոչ — ու մերթ յոգնեցուցիչ — մրբկաթաւալումը: Ատիկա ինծի կը յիշեցնէ ինչ որ Փօլ Ատան — Չարեանի հետ մտաւոր ու գեղեցկագիտական խնամութիւն ունեցող ֆրանսացի հանգուցեալ մեծ խորհրդապաշտ ու գիւցագնաշունչ զրազէտը, — սրմէ խնդրած էի յատաճարանը գրել հայ ժողովրդագիտական երգերու ֆրանսերէն թարգմանութեանս հաւաքածուին, ըսաւ ինծի՝ զրքին փորձերը կարգալէ յետոյ. «Ի՛նչ մը շատ միամիտ, շատ պարզուկ են այդ երգերը. ձեր ներածութիւնը աւելի հաճոյքով կարգացի քան երգերու ամբողջ հաւաքածուն...»: Ներածութեանս համար գովեստը՝ մեր գեղեցիկ ժողովրդական երգերուն համար այդ քամահրանքին միացած՝ զիս դժգոհ ձգեց, եւ դարմանքս յայտնեցի իրեն. «Չեմ սիրեր պարզը, ըսաւ, թերեւ թերութիւն մըն է, բայց ի՛նչ բնեմ, չեմ սիրեր ինչ որ պարզ է»: Նորէն, մեր դատին՝ սրուն ջերմ բարեկամ էր՝ ծառայութիւն մատուցանելու համար, սիրուն բաներ փնտոեց ու գրտաւ ըսելու այդ երգերու մասին, եւ տուաւ թանկագին յատաճարան մը, ուր սակայն իր կնճոտա ու նրբամոլ միտքը ուրիշ բան տեսած էր այդ երգերուն մէջ քան ինչ որ կայ: Բայց իր որոշ, կարուկ խօսքը՝ «Պարզը չեմ սիրեր», միաքս մնացած է: Չարեան ալ միտք մըն է որ իր ցարդ արտադրած գործերուն մէջ՝ շատ յաճախ կամովին հետո կեցած է պարզէն: Ես կը սիրեմ պարզը, խորութիւն ունեցող, խտացած պարզը, Սաղմոսները, Փասքալի խորհրդածութիւնները, Հայնէի «լիտա»ը, Պսալտիի հնչեակը, Վերլէնի տաղիկը, Քուչակեան կամ Խայկամեան քառեակը, որոնք շատ ծանրաբեռն են մտածումով եւ զգացումով, բայց սճով յստակ, հոծ, բնական, — ինչպէս եւ բոլոր ժողովրդական բնախր երգերը, որ հիմքն են ամէն ճշմարիտ բանաստեղծութեան: Կը հիանամ խրթին, բարդ, տարօրինակ, խորհրդալից սճին վրայ, սրուն նախատիպարներն են Լաօ-Չէի իմաստասիրական քերթուածը, Յայտնու-

թեան Գիրքը, եւ սրուն մեծ նմուշներ են Նարեկացին, Նիցչէն, Պլէյքը, բայց կը կարծեմ որ եթէ ամբողջ Աեւտարանը գրուած ըլլար Յայտնութեան Գրքին սճով, շատ բան պիտի կորսնցնէր իր գեղեցկութենէն: Յայտնութեան Գիրքը տարօրինակ է, ուժեղ, ազշեցուցիչ, բայց աւելի գեղեցիկ, աւելի յուզիչ, աւելի եւս խոր ու «մարդկային» են Երգ Երգոցը, Սաղմոսարանը, Յորայ Գիրքը եւ մանաւանդ չորս Աեւտարանները՝ իրենց հոյակապ պարզութեան մէջ, որ կազմուած է էականք խտացնելու, բնականին մէջ բոլոր խորհրդաւորութիւններն ու բարդութիւնները հալեցնելու սղմեցնելու կարողութենէն: Եթէ ինծի բռնէին որ «Սնտպատ մը պիտի քաշուիս եւ պէտք է բնորոշ հեռոյ տանիլ կամ Հայնէն, Վերլէնը, Երգ Երգոցը, Քուչակը եւ կամ Նիցչէն, Ռեմպօն, Յայտնութեան Գիրքը, Նարեկացին, առանց վարանելու առաջինները կ'ընտրէի, վերջինները հետս տանիլ չկարենալուս ցաւելով հանդերձ:

Արդ, «Տատրագոմի Հարս»ին մէջ, Չարեան որոշ մօտեցում մը ցոյց կուտայ զէպի պարզն ու բնականը, զէպի ժողովրդական երգն ու պատմուածքը: Ատիկա արդէն քիչ մը երեւցած էր նաեւ իր Որերի Պատկին եւ Երեք Երգին ինչ ինչ մասերուն մէջ, բայց նուազ շեշտուած ու սխտեմատիկ կերպով քան հոս, եւ աս ալ, ըստ իս՝ զլիտաւոր պատճառներէն մին է որ «Տատրագոմի Հարս»ին մեծ առաւելութիւն մը կուտան Չարեանի նախորդ գործերուն վրայ:

Չարեան իրեն նիւթ առած է Սուլթան Համիտի օրով թրքահայաստանի մէջ մզուած «ազատագրական պայքարներու» մէկ գրուածքը, զոր գտած է «Ռուբէն»ի «Հայ յեղափոխականի մը յիշատակներ»ուն մէջ: Սամոյ Տատրագոմ գիւղէն, որ Քիւրտերու յարձակմանց եւ աւարտութեանց նշաւակ կ'ըլլայ երբեմն, խումբ մը կտրիճներ կ'որոշեն ձգել տուն տեղ, երթալ միանալ «Ֆէտայի»ներու խումբերուն, եւ կուուելով Քիւրտին եւ զայն հովանաւորող, աւելի եւս վայրագ լուծ մը իրենց վրայ ծանրացնող թուրք կառավարութեան դէմ, վրէժը լուծել իրենց ցեղին ու բնտանական յարկին դէմ գործուած անարդարութեան ու անարգանքին: Առանցմէ մին, Յովան, նոր ամուսնացած է երիտասարդ գեղեցիկ աղջկան մը՝ Սանայի՝ հետ: Կինը կը մնայ միմակ, տարի-

ներով, ու իր կեանքի զարուհը կը մաշեցնէ սէրէ, գգուանքէ, բնտանեկան քաղցր կեանքէ ալքիթովեան մէջ, իր ամուսինը որ մեկնած է պսակուելէն քիչ յետոյ, դաւակ մ'իսկ չէ ձր-զած իրեն՝ իբր միսթարուծիւն, ինչ որ սակաւագէտ է ալքորինակ պարագաներուն: Օր մը, գեղեցիկ քիւրտ սղամարդ մը կը տեսնէ Սանան, կը սիրահարուի անոր, և կը փախ-ցընէ զայն ու կը տանի իր տունը, զայն իր ամուսինը կը դարձընէ: Հոս կը գտնէ Սանա սիրոյ վայելքը զոր իր բոյսին մէջ բազմը ի-րեն զլացած էր: Տատրագոմ ամբողջ իրար կ'անցնի հայ բնտանեկան յարկի այս սրբա-պըղծութենէն, «Ֆէտայի» ներք կ'իմանան, զայ-բոյթով կը բռնկին, կ'երթան պաշարել Քիւր-տին տունը, առեւանգիչը Սանայի աչքին առ-ջեւ կը խողխողեն ու յետոյ կը դառնն Սա-նան և իր ամուսնոյն իսկ ձեռքով սպաննուե-լու կը դատապարտեն, որպէս զի Հայ Յճախին արատաւորումը պատիւը յանցաւոր կնոջ ա-րիւնով լուացուի: Գէպքը իրական է, ականա-տես մըն է որ պատմած է զայն: Ու ամէն ինչ բնական է, — թէ և ցաւագին ու աճուի-ուժեղ, բիրտ ու պարզ բարքերով լեռնական զիւղացիներու միջավայրին ծոցն անցած ալք աճաւոր տոսմին մէջ:

Այդ տոսմն է որ երգած է Չարեան: Եւ ալք մեծ նիւթը գտած է իր արժանաւոր ար-տայայտիչը Չարեանի մէջ:

Ամենալու բանը, զոր, նախ, բրած է Չար-եան՝ իր քերթուածին մաքրութիւնը և բարձ-րութիւնը պահելու համար, այն է որ իր հե-րոսներուն չէ տուած ու և է կուսակցական հանգամանք (Իւաշտակցական խումբի «աշ-թան» մը պիտի ըլլար այն առեւ իր քեր-թուածը, ինչպէս ըլլալ գրեթէ սկսած էին Սիւսանդոփ շայտլիներու շարքին անյաջող քերթուածներէն տմանք), ան նոյն իսկ գգու-շացած է զանոնք ցոյց տալէ իբր բովանդակ հայ ազգի, հայկական դատի համար կոտոր-ներ, «ազատագրական մարտիկներ», Սիւսան-դո ա՛յդ իսկ իրեն նիւթ տուած է՝ դիւցալնու-րէնին մէջ, և հոյակապօրէն յաջողած է, նիւ-թին ընդհանրական, մարդկային, լայն տար-դութիւն մը տալով, ինչպէս և իր շունչին զօրութեամբ, զգացման խորութեամբ և ոճին ինքնապարտութեամբ, հոս՝ բուն նիւթը ազատա-մարտիկ պայքարը չէ արդէն, տարերային բուն բաղխումներու զոճ գացած զժբազգ կնոջ

մը ոգրերգութիւնն է՝ է՛ն առաջ, լեռնական գիւղի մը մարդոց մէջ անցած: Չարեան զայդ լաւ ըմբոսնած է և իր հերոսներուն տուած է պարզ, վերածեալ, տեղական նկարագիր մը, որ նորէն՝ իր մասնաւոր գոյնին մէջէն՝ մարդ-կային ընդհանրականութիւն ունի: Ատոնք, նախնական, տգէտ, կոպիտ, կարծր, աւանդա-մուլ լեռնցիներ են, երկրագործ ու խաշնարած, բնութեան ծոցն ապրող, բնութեան շատ մօ-տիկ, բնական տարրեր, որոնց համար կայ երկու մեծ սրբութիւն, իրենց մայր-հողը և իրենց բնտանեկան բոյնը՝ ստոնց հետ կապ-ուած բոլոր հինաւուրց աւանդութիւններով ու օրէնքներով: Անոնց մէջ կը տիրեն պարզ ու անհաշտ հաւատալիքներ ու խիստ բարոյա-կան մը, որոնք իրենց բիրտ գեղեցկութիւնն ունին և զոր պաշտպանելու համար դիւցազ-նական խոյանքներու կարող են: Համիտեան շրջանի «յեղափոխական» շարժումները քըն-նազատուած են և իրապէս քննադատելի ե-ղած են, իբր՝ մեծ մասամբ՝ անխոճեմ ու ան-հաշիւ արարքներ: Տրուած ըլլալով թուրքին ու Քիւրտին հոծ ու զինեալ զանգուածներուն քսան անպամ աւելի զօրեղ ըլլալը քան ցրուած, անդէն, և դարաւոր ստրկութենէն ոչ միայն յարձակման ալ նոյն իսկ ինքնապաշտպանու-թեան անկարող դարձած թրքահայոց ստուար մեծամասնութեան կացութիւնը՝ ինչպէս էր ան այն առեւ, ու թշնամութիւնը սահմանա-կից Ռուսիոյ մեծագոր ու բռնակալ կառավա-րութեան, որուն դէմ միանգամայն՝ ինչպէս և թուրքին ու Քիւրտին դէմ՝ կ'ուղղուէր ալք ծայրայեղօրէն միամիտ ու թէօքիական կեր-պով յղացուած ու ծրագրուած ազատագրական զործունէութիւնը, և Արեւմտեան Եւրոպայի կառավարութեանց յայտնի, բացարձակ չկա-մութիւնը լուրջ միջամտութեամբ մը հարցին արմատական լուծում տալու, անոնք ազիտարեր միայն կընային ըլլալ, և փոխանակ ժողո-վուրդը սոսաջնորդելու դէպ ի ազատութիւն, զայն կոտորակելու, տկարացնելու և ապա-գայ աւելի նպաստաւոր պայմաններու մէջ անոր իրական ազատագրումը վտանգելու պի-տի ծառայէին, ինչպէս և եղաւ: Բայց, զըր-սէն՝ հեռուէն՝ մտաւորական գեկավարներու կողմէ տարուող քաղաքական զործունէութեան մը ալք սխալը մէկզի դնելով, երբ մարդ նը-կատի ունենայ միայն թրքական Հայաստա-նի այս կամ այն անկիւնէն ելած բմբոսա հո-

գիները, որ չհանդուրժելով իրենց քրտինքով
 վասակուած հօտերն ու արդասարուած հո-
 գին բերքը թալլող և իրենց բնատանկան
 յարկը պղծող զազիր բռնութեան, զէնք կ'առ-
 նէին ու լեռ կ'ելէին, փնասողին փնասելու,
 բռնաւորէն վրէժ լուծելու բնական ու զեղեցիկ
 զգացումով, գորովագին հիացում մը կ'ունե-
 նայ մարդ անշուշտ անոնց հանդէպ: Մեր յե-
 դափսխական կուսակցութեանց կազմուելէն
 առաջ, այդ բմբոստ տիպարները, որոնց մէջ
 ցեղին հինաւորաց գիւցազնական սղին կը վե-
 բապէք, եղեր են մեր մէջ, — Արտիկանի եր-
 գաւ Աղասիները, Հայաստանի լեռնոտ մասե-
 բուն մէջ (Ղարաբաղ, Սասուն, Զէյթուն, Հա-
 ճրն, ևն.) զէնքի գործածութիւնը և կոտորի
 սղին պահպանած քաջերը: Ասոնց ինքնա-
 պաշտպանութեան արու ճիգերը, ընդզգման ու
 բողոքի ժեպերը, տեղական հանգամանք
 պահպանելով, ցեղին պատիւը կը փրկէին, ա-
 պագայ լաւագոյն օրերու մէջ ազատագրա-
 կան մեծ ու լուրջ ազատամբութեան մը հա-
 մար պահեստի ուժի կորից մը կը կազմէին և
 ժողովուրդին ընդհանրութեան վտանգ չէին
 ձեւացներ: Զարեան, իր արուեստագէտի բնագ-
 ղով, խուսափած է իր հերոսներուն բերանը
 ազգը փրկողի մեծ յաւակնութիւններով ու-
 ռած ճտեր գնելէ, և ի վեր հանած է անա-
 ռարկելի վեհութիւնը անարգ բռնութեան մը
 զգուած ու կատղած պարզ ու մաքուր լեռնա-
 կաններու, որ, քաղաքական մեծ ծրագիրներէ
 հեռու, արտաքին օգնութեան վրայ բնաւ յոյս
 չունենալով, անարգուած ու անպատուած
 սարուկի կեանքէն նախամեծար կը համարին
 լեռնայածիկ քաջի արկածախնդիր, յանդուզն,
 վտանգալից ու վեհ կեանքը: Եւ Զարեան
 աւելի ևս իրաւունք ունէր իրերն այդ ճիշդ
 ու մասնաւոր լոյսին մէջ տեսնելու, քանի որ՝
 ինչպէս ըսի արդէն՝ իր քերթութեան բուն նիւ-
 թը՝ ազգային հարցը չէ (որ կը զգացուի
 միայն՝ իբր անտես խորք, կամ իբր մթնո-
 լորտ), այլ ցեղային բազմամեներու մէջ պայ-
 թող սիրոյ պատմութիւն մը:

Ազնիւ հիացմամբ մը լի, բայց քիչ մը շատ
 բացազանջալից ու աւելորդաբան յօդուածա-
 շարքին մէջ գոր նուիրած է այս քերթութեան,
 Ահարոնեան ինձի կը թուի հիմնական սխալ մը
 գործած ըլլալ «Շէքսպիրեան արամ» մը տես-
 նելով անոր մէջ: Նիւթը Շէքսպիրի արժանի է
 արդարեւ, բայց Զարեանի այս քերթութեամբ Շէ-

քսպիրեան գործ չէ: Ամենավսեմ քնարերգու-
 թեան տակ՝ որ արդէն յաճախ կը միանայ
 առօրեայ կեանքի պարզ խօսակցութեան,
 Շէքսպիր էն առաջ թատերգակ է, ունի
 թատերգակին էական յատկութիւնները՝ գոր-
 ծողութիւն և հսկերանութիւն: Զարեանի քեր-
 թութեան զերակատարները ուրուագծուած
 անձնաւորութիւններ են, և առանձն ալ պատ-
 կերացուած է իր մեծ գծերով, առանց անոր
 խորքը ամբողջապէս ցոյց արուելու. առանց
 տիպարներէն ու և է մէկուն հսկեկան ներքի-
 նը լիակատար լոյսի մէջ գրուելու: Զարե-
 ան — նոյն իսկ նրեր երգին մէջ. — թատ-
 րերգակ չէ, ինչպէս եղան սղերգութեան
 հիմնադիրներն իսկ «Ոգրեստիական»ի և
 «Պրոմէթէոս»ի հեղինակ Եսթիէսը, Խլխլուս
 Արքայի հեղինակ Սոփոկլէսը, և ինչպէս
 եղան Շէքսպիր ու Մոլիէր, այդ զերագոյն
 վարպետները թատերագրական արուեստին:
 Զարեան՝ քնարերգակ ու գիւցազներգակ, եր-
 գող ու նկարող բանաստեղծ է, Պայրրնին, Շէ-
 լիին պէս: Իր այս գործը վիպերգ մըն է, սղ-
 րերգական շունչով, բայց ոչ սղերգու-
 թիւն մը:

Առաջին գրուողին մէջ (Գիւլուսի հարսու-
 նիք է) կ'երգուի լեռնական հայ գիւղին պա-
 կի աւանդական նաշխուն, խորհրդաւոր հան-
 դէսը: Զովան, ուժեղ, կոշտ ու պարզուկ երկ-
 բազործ մը, կ'ամուսնանայ նաղեւաղեղ փա-
 փուկ աղջկան մը՝ Սանայի՝ հետ: Շրջապա-
 տող վայրի բնութիւնը, գիւղի մարդոց նախ-
 նական բարքերը, շինական հաւատալիքնե-
 բուն ու աւանդութեանց միամիտ ու նկարէն
 բանաստեղծութիւնը, ամէն ինչ հոն ցոյց
 արուած է արագ, ջղուտ փպումի մը մէջ,
 հակիրճ, կուռ, վաս պատկերներով: «Նկարա-
 գրութիւն» մը չէ ասիկա, ու է «Նկարագրու-
 թիւն» շկայ արդէն բովանդակ քերթութեան
 մէջ. Զարեան փարսախներով հեռու է իրա-
 պաշտ գրականութենէն, իր գրական մեթոտը
 ներհակն իսկ է իրապաշտ մեթոտին, տեսիլ-
 ներու շարքի մը մէջ խառցած պատկերա-
 ցումն ու մեկնարանումն է կեանքին: Ամէն
 ինչ, լեռը, հովը, աւետարանը, ծառը, մոմը, ե-
 կեղեցւոյ կամարը, քօղ մը, քշոց մը, շարա-
 կանը, սղի է հոն, կ'ապրի իր խորհրդաւոր
 կեանքով, կը գործակցի մարդկային տոամին
 որ քայլ առ քայլ կը յառաջանայ: Զարեան,
 որ գիւղի կեանք չէ ապրած, որ Սասուն չէ

տեսած երբեք, այդ Տառապանքին դաժան դէմքը, կծու հասն ու գոյնը կուտայ՝ կեանքով բարբախուն, բնական, հարազատ, եւ ընթերցողին վրայ այն տպաւորութիւնը կը թողու թէ այնտեղ իսկ նստեր գրեք է իր քերթուածը: Իր բանաստեղծի ներքնապատկերուն է որ, Սասունցուց կեանքին վրայ քանի մը տեղագրական ու ազգագրական էջերու ընթերցումէն քաղած հանած է պատկերացում մը աւելի ճիշդ, աւելի խոր քան ո եւ է տառական մանրակրկիտ նկարագրութիւն:

Առաջին բողէէն, բանաստեղծը կը զգացնէ, — եւ ինչքան լաւ է այդ — որ Սանա նախասահմանուած է գոթագրութեան: Հրեշտակները որ երկնքէն իջած, օդին մէջ սաւառնելով, կը նախազանէն պատկի հանգէսին, յանկարծ կը դառնան երկինք, բայց մին, Սանայի պահապան հրեշտակը,

... կապուտաչ — Աղքատ ծի հրեշտակ, թռչտելու տանն թեւը զարնու՞մ է — Ժամի սուր խաչին եւ կըսկըծալով ձրնու՞մ է շուարած:

Թեւը կտորած այդ վիրաւոր հրեշտակը այլ եւս պիտի չդաճնայ երկինք, պիտի մնայ Սանային մօտ, անտես ընկեր ու ցաւակից այն «կտորած թեւով» եղբրական կեանքին գորան պիտի ունենայ: Սանան, սիրուն թռչնիկ, կը յանձնեն այդ բարի ու կոպիտ մարդուն որ Յովանն է: Մէքը հաս գործ չունի. Սանան վախ ու խորշանք միայն կը զգայ. աւանդական «այո՛»ն իսկ ըսել կը վարանի, ու պատկող քահանան է որ կը ստիպէ գայն ըսելու՝ «Աղջի՛, ասա հա՛...»: Բայց առամին այդ սկզբնաւորութիւնը (ստամ որ դարերով ամենօրեայ գէղք եղաւ Արեւելքի գիւղերուն մէջ) անձանօթ կը մնայ, աննշմար կ'անցնի հարսնեւորներու ուրախութեան, պարերուն, երգերուն մէջ:

Համայնական կեանքին սպառնացող վրտանդի բոթն է որ կուզայ ցուրտ խաւար մը թափել այդ հարսնիքի օտնին լոյսերուն վրայ.

... Խրճիթի առջեւ, ծի ձի է կանգնել, իր ամբակները — Զարնու՞մ է քարին. — «Բաց արէք դուք»... բացում են դուք — Քամին ծանու՞մ է ու թաւալ գալիս հարսներն կը ծախէ: — «Խէր լինի ակալեր...»: «Այս անգամ խեղ չէ, — Թրքերը եկել — Հարեւան

զիւղից աղջիկ են տանում, գուար ու նախիր, — Գիրքեր բռնեցէք...» — Եւ լրբարբը ձին ծորակում է եւ ձեղքում հովը: — ... Յովանը, կատա՞ծ, հրացանը ձեռքին, խրճիթի առջեւ — Գողում է, սարսու՞մ, կըծում շրթերը. — Սանան գունաթափ դեպին է փուռել, աղօթք է անում — կանոնչ աչքերով անտես իր հիւրին...

Երկրորդ գրուագը (Յովանը գինուոր է գնում)՝ հոյակապ պատկեր մըն է Սասնոյ գիւղի երկրագործ ժողովրդի ամենօրեայ կեանքին: Հոտ ինչպէս նախորդ գրուակին մէջ (Մեր Թագաւորն էր խուչ, խաչվառ խաչ ու մուչ, եւ այլն), — կոմիասս վարդապետի հրատարակած ժողովրդական երգերէն առած է մօթիֆներ (չօտովի, հօ, օրհնեալ է Աստուած, եւ այլն), ու նաեւ գիւղական աւանդութեանց, բարբերու, նիստուկացի յատկանշական գծեր, եւ գանձեր խառնած է իր անձնական քնարերգութեան ամենի ալիքին, ինչպէս Բիմաքի-Քօրսաքօֆ մը ըրած է ռուս ու արեւելեան ժողովրդական մօթիֆներուն համար, եւ ատոնք կուտան գիւղական ու հայկական գոյն այդ քերթումսին որ ինքնին գիւղական, ժողովրդական արտագրութիւն ըլլալէ հետո է, որ քաղաքի բարդ ու նուրբ արուեստագէտի գործ է զիւղի կեանքն իր ուրսն տեսիլովը համադրող:

Այդ ամբողջ հատուածին մէջ՝ Հողի Աշխատանքին սուրբ զեղեցկութիւնը երգող ագնիւ ու հօր շունչ մը կը տիրէ: Այդ երկրորդ գրուագը կ'աւարտի նոյնպէս Աղէտին ուրիշ դէմքով մը վերերեւումովը. Քիւրտերն են այս անգամ, անոնց շէյխը մարդ է զրկեր իր պահանջը դնելու.

Մեր շէյխը ձեզ շատ բարեւ է զրկել... — Այլո՞հ ձեզ օգնի: Բերքը ժողովել էք, պարում էք ուրախ, — Մեր շէյխն էլ հիմայ իր ծանն է ուզում: Ինչպէս հերու էր, — Էղպէս էլ այսօր: Թող ջահիլները սայլերը զրկեն — Աւ վաղը ձեզ հետ բարձրանան լեռը:

Յովանը կ'ուզէ բողբուլ, ընդդիմանալ, ձեռերը չեն թողուր որ բերանը բանայ.

Ալլաաների տակ գայլոյթ ծածկուլ — Յովանը արապ

քաշում է սենեակ, ցատուձով նետում — Գրուսկը գետնին... — Մինչև երբ պիտի ծրուենք ձեր վրը դուստրի նրման, — Բա՛ նամուս չունի՞նք... բա՛ ձեր ձերերը ամօթ խկ չունի՞նք, — Մինչև երբ պիտի...

Գիշերն ի բուն անքուն կը մնայ... վճիռը տուած է, ա՛լ չի կրնար այդ ստրկական կեանքին հանդուրժել, պէտք է ինք ալ ամէն բան թողու ու լեռը ելլէ. Ֆէտայի դառնայ: Այդ էջը սքանչելի է:

Ամբողջ գիշերը, մինչ շէյխի ճարդիկ խրճուճ էն պարում, — Գրուսկը նստած շրթերը կրճուճ ու ճրտածում է, — կրկնորոպ սրտով երկար նայում է Սանայի դէմքին. — նայում է երկար նրա կիսաբաց կրճիկի վրայից — Սարուսով սաճող շողերին լուսնոյ, — նրա գեղեցիկ վարսերին առատ, — Մանկական պայծառ ձակատին յոգնած, — Շրթերին կարմիր, — նայում է երկար ու ստուսպում է: Ազում է փաթթուել — Սիրել, գուրգուրալ: — Գարձնում է գլուխը, փակում աչքերը. — Արձաթէ գանգի զողանջի նրման, հեռուսր մի ձայն, — Գաճառ ու հնչուն, կանչում է նրան. — «Մինչև երբ պիտի... բա՛ նամուս չունի՞նք... — Երբ լուսնը շողի կէս մութի աստեղ — Տրտուր ձուռալով գային սայլերը, — երբ թշնամիները տարին դաւարը, — եւ ճատրագործը — Գողացող ձեռքով սրբեց ձակատի թանձրը արիւնը — եւ արտած նայեց պարսպ արտերին, — Գրուսկը կանգնած իր շեմի առջև վազրի աչքերով — Գիտեց լեռները եւ վրձիւս առած ներս ճրտու խրճիթ, — Տրտուր ու լրուիկ նայեց Սանային: Ազեց բան ասել, — Թաճեց շրթունքը: — «Գիշերը բուն չեղար... Գրուսկ, բա՛ն ձեր կայ»... — «Ի՞նչ պիտի լինի... բան չրկայ», ասեց եւ ձեռք աղմուկով — Հազաց ու կարմրեց: — Յետոյ թըռու գուրս — եւ վիրասրումսձ սրտի շան նրման երկար կողկանձեց, — Թե՛նթի պէս շրջեց տուների շուրջը, նայեց ամէն ինչ, — Թաճ ճրտու, կանչեց ձեր քաճանային, — եւ խոնարհուելով — Պատճեց ձեզքերը եւ հարգ ստու: — «— Ձեզ ճատու, ասե՛ք, ձեզ շուս ազատէ՞ք»... — «— Սանան չըմուսնաք... ինձ համար ընդմիջ աշխարհ վերջացաւ, — Հայրուկն իր կրնոջ հոգալ չի կարող, թող ժողովուրդը հսկէ ճրտածէ»... — Քահանան շույց ձերմակ ձորուքը, պլլուցեց աչքերը. — եւ ուղեց յուզումսձ մի քարոպ ասել, — Թուքը կուլ արուս. — Լըւեց: — Գրուսկը շրթեց համբու-

րեց հոգը, Տրտուսը առջև խոնարհեց գլուխը, — եւ արագ քայլով առու կամանը ճոտակայ լեռան — եւ անհետացաւ: — Սանան վրեւել է կապոյտ սփուսցը, — Գարսել է հացը եւ շեմի առջև ճրտահոգ կանգնած, — նայում է, սպասում:

Երբորոպ գրուսկը (Ֆէտայի ներք) հայ գիւցազներդական գրականութեան գեղեցիկագոյն գարգերէն մին պիտի մնայ: Ի՞նչպէս բանաստեղծը ճիշդ նօթը գտած է այդ կոտորակներուն անշուք ու վսեմ հերոսութիւնը տարփոցելու համար, ոչ մէկ ուռուցիկ ներքոր անսնց կատարած խիզախ ու դժնդակ դերը չափազանցող, ոչ մէկ յաւակնոտ յոխորտանք անսնց բերանը, անարդ բռնութեան մը գլուխ ձուել չուզող քաջ գիւցազիներու խուսք մըն է որ Սանայ լեռներուն մէջ, «աշխարհէն ձեռք քաշած», մարդկութենէն լքուած, միս-մինակ, արտաքին օգնութենէ անյոյս, իրենց գիւղին պատուսն, իրենց ցեղին պատուսն հանդէպ խորհրդաւոր պարտականութիւն մը կը կատարեն, վրէժխնդիր ու պատուհասիչ ձեռքի գերը կը խաղան, որուն մէջ ճատրագործի ձերուկ քահանան իրենց գիւղին համար ազատարար ուժ մը կը կարծէ տեսնել: Ձեռք կրնար ի վեր հանել այս գրուսկին բոլոր գեղեցիկ մանրամասնութիւնները, սրտմտեւ սամբոջը պէտք պիտի ըլլար յիշատակել. պէտք է ծայրէ ծայր կարգալ լայն ու ջերմ շունչով մը գրուած այդ հոգօր էջը. ասա՛ քանի մը դմայլէլի տողեր, ուր այդ անհաւասար, դժբաղդ ու վե՛ս պայքարին սրտաշարժ գեղեցկութիւնը կը պատկերացուի:

... Թող այլ երկրերում հնչէ ոսկեճայն Ռուսիկի փողը: — Ձէն ու գարգերով, սուրերով փողփող ու կարգակներով, — Թող առաջանան սասկաները մի կարուս Մեճի, — եւ գրեականերում — նուրբ սրինդեաները թող երգ հաւաչեն, — Լուսէ ձայներով, հերոսի համար: — Հայոց լեռների գաճան վայրերում, միայն ձորերի — Ողին է տոբոյն — Ար իր գրուսկը գարնում է քարին եւ կողկանձելով — Թուսով է գալիս...

Կեղբանական դէմքը՝ այդ գրուսկին մէջ, Գրուսկն է. ան հիմայ դարձած է մոլեգին, անվե՛տը, դաժան կոտոր մը, բայց մերթ իր

պղծեմ է կուրծքը կը թուլնայ յիշատակոյն իր Տատրագոմի անակին, իր երիտասարդ կնոջ, գոր ձգեր է հետուն՝ թերեւս բնոյ միշտ...

Յովան ֆելչային, արիւն տեսած ծարր, իր ծագւ- վորդի— Մոլեռանոյ սիրոյ քաղցր բերանին,— Չոհ- ուելու պատրաստ ահեղ խաչակիր,— Քայլում է լը- սիկ, արևիկների ծայրով արարում է ձութը— Թանձրը գիշերուայ: — Երբեմբն ճիտքը — Աճէն ձի վայր- կեան սպառնացող մահի արծաթ աչքերը— Գէճքին առնելով— պրտոյա է գալիս վազուց հեռացած— Իր Տատրագոմի երազի վրայ: — Երբերոյ մոծի դալուկ բոցի պէս — Ուրուակնացած եւ ճառագայթուն՝ յանկարծ ցցւում է — Սանայի գէճքը ձորը եզերող Յովանի առջև: — Լքքուճի՛ վայրկեան: Սառը կախում է պեխերի ծայրին, — Եւ նա բարկացած, ձիւնին է զարնում իր ձեռքի մոտին, — Թափահա- բում է ծանր իր բաշը: Ֆելչային պէտք չէ — Իր ուխտը գրծի յաշով իսկ ազոս: Որպէս զի մոռ- նայ — Քրթի տակ կամաց երգ է ձրւճրում: Վէր- քը բացում է,— Եւ ահա նորից, ծայրի ետեկոյ, լուսնոյ սուր ծայրը — Կաշում է քարին, կայծեր արձակում եւ նոր ձի տակիք, — Սանան լուսաւէտ ամպի մէջ փաթթում, գմբախ ու նիհար, — Իր ձեռ աչքերով նայում է նրան: — Յովանի սիրտը բնկում է վանդակ, սեղմում թեւերի կաթոյ արևնը, — Կրտուցը անկում, փակում աչքերը: Ի՛նչ գեղեցիկ է, ծաղկած ծառի պէս — Հովի տակ թրթռան, Սա- նան, հէք Սանան... — Տաք հացի նրճան, բերանի մէջը սիրոյ եւ վշտի— Բառեր է ձածում: Կրճի տակ բացում դալար արտի ծօս — Մի յիմար սո- խակ — Գայլայլ է ստում: Փափախը ուժով սեղմում է գլխին: Մնօտը քրտում է — Թեւերում սեղմած հրացանի ծայրին՝ ինչպէս հովիւր — Գառնակին ճատաղ: Չորցած կակորդը ուշեղի խորքում — Որ- սում է ձի հին սրտմաշ ձեղեղի՛ — Ուր սէր է սո- տած, Լքքան տառապանք եւ ճակատագիր:

Վազանցուկ են այդ կարօտի ու լքքան վայրկեանները: Մշտական փտանդը, թշնա- միին դէմ փրփրող հեռը, կոտելու մտկոյնու- թիւնը կուգան ցրուել այդ թուլցնող պատ- կերները եւ այդ քաջը դարձնել իր մոռյլ ու կարծր առաքելութեան:

Այս գրուագիւն մէջ մասնաւորապէս գեղե- ցիկ է վերջին մասը. Մերունի Մակարը, ա-

հեղ կոխի մը ընթացքին, իր ընկերներէն հե- սու մնացած, գահավէժի մը եղերքը, թշնա- միներէն պաշարուած, ուժասպառ, կը յամառի դեռ դիմադրել միայնակ, ու տեսնելով որ կընայ թշնամիներուն ձեռքը գերի իյնալ, ինքզինք կը նետէ անդունդը ու կը մեռնի ջախջախուած: Այդ ամբողջ հատուածը՝ իր վերջին ա՛յնքան ինքնատիպ տողով՝ գերագոյն էջերէն մին է հայ բանաստեղծութեան:

... Մերուկ Մակարի վշրւած մարմնից արձն է յարում,— Եւ մահը նստած, մոծէ ձեռքերով, մա- բում է կամաց — Երբ աչքերի երկրային լոյսը: — Հեռուից Ստունը — Իր բազուկները բախում է հուժկու — Իջնող երկրնքին եւ ծանր ձեռքով — Պատ- ուում ամպերի բոցաւէտ ճամբան: — Գիշերը — Խա- բաղանում է լեռը: Որջերում թաղում — Փէլա- յիները մաքրում են մոտին եւ գրկախտուում — Աստղերի հեռը: — Այնտեղ, դաշտի մէջ, թշնամի- ները — Իրենց յաղթութեան ամօթը սեղմած գունաս երեսնին, — Վերագառնում են քանդուած դուրբը եւ քաշկուտելով — Մակար հերոսի խոշտանգուած դիակը — Տանում նետում են բոց հրապարակը: — Երբանք չեն տեսնում թէ, ինչպէս Վանայ ծովում ընկղմած — Սրբերը բոլոր — Այիքների հետ նետում են սփր,— Եւ սուղ քամու սանձերը բռնած՝ սու- բում են արագ — Հայոց աշխարհում, — Ու աղօթք- ների մի դարձուար գառնում դժբաղը հերոսի — Շի- բիճի առջև: — Լեռների հսկայ մագաղաթներում գծում ու ներկում — Կահապանները, սգիները քաջ, թագաւորները, — Վանքերից ելած դալկահար ու խեղճ — Հայ Մարխաները՝ — Մունկի են գալիս, — Հովիտների մէջ. երկաթէ քայլով՝ — Կայծկլտող ու վառ սողաւարաններով — Ահա անցնում են լե- դեղաները, — Ու հայ պատմութեան — Թափօրը հսկայ, գուրս եկած ձրթին — Սարերի խորքից, — Անցնում է լըսիկ ու նորից մանում — Մեծ խոր- հուրդների աշխարհը սրայծառ: — Յուրտ մի գիշեր է: Հեռագրաթիւերի ծռումով սխները — Խուլ հառա- ջում են: Արջը իր թաթը ուժով խրվում է — Հրա- վառ սպողերի շարժուող փեթակին — Եւ ցաւից սու- նում: — Չորը կրկնում է — Այդ ճայեր ահեղ, եւ երեք տնգած քամին զարնում է — Երկնքի զրուան: — Մակար ձերուներն, տրեխները մաքրում,՝ մոծում է երկնք:

Չորրորդ գրուագը (Յաննան), պատկերն է

երկար, ցաւատանջ, անողորմ մարտիրոսութեանը իր ծաղիկ հասակին մէջ անամուսին, չօրգլուխ մնացած Սանային: Սէրը չէր որ դինք կապեր էր Յովանին, բայց բազմ վերջապէս իրեն տուեր էր կեանքի ընկեր մը, «տէր» մը (ինչպէս գիւղին մէջ կ'ըսէին), պաշտպան մը, եւ ամուսնական կեանքը իր մէջ ստեղծեր էր յարգանքով իսան սեռակ մը գորով այլ աշխատաւոր, ուժեղ, բարի մարդուն համար... Հիմա մի՞նակ է, ընդ միշտ... Լուր իսկ չունի անկից. նամակ, զբամ, նուէր, ոչինչ կը ստանայ անկից: Սմէն վայրկեան կեանքը վտանգի մէջ զգացող, ձիւնին ու բութին տակ մշտական կոխի կեանք մը անցընող, յաճախ կէս-անօթի ֆէտային ի՞նչ կրնայ զրկել իր տունը...

Շարլ գլխին, աչքը անկամ ծածրաների օձաւոր եւ խորուսիկ— Սոհոյ շուքին, — Շրթերի մէջ ձիւն ձիւն անգոյն ուժով սեղծած՝ Սանան սիրտը— Ման է ամուսն խոր լրուութեան խոպան զաշտում, — Գընում ձեռքը գոց ճակատին, նայում, փնտում. — «Ըճա՛ն, անցորդ, լեռան գլխից երբ կ'անցնէիր, — Հայուկների խումբ չը տեսա՞ր: Մարդիկ սաին՝ քրդի սարի — Գիւղերի ձօտ կոխներ եղան եւ իմ էրիկ գիւղուոր Բովան — Հան էր անշուշտ, արեւօք դարկին, արդեօք մեռա՞ւ... — Եթէ այժ է, — Գանէ խարբիկ շուքե՞ց զրիկ ճառագործի Հարս Սանային:» — «Քուրիկ, վալլահ, բան չիմացայ: Հովիւները բան չըզիտեն, — Ըզրոյ է որ կըլու եղաւ, համա սլքե՞ր ընկան մեռան — եւ ս՛ըր գոցին մեր կարիճներ, ոչ սք գիտի:» — Օրը օրուայ փէշը բռնեց, — Գիւղի մարդիկ, պագած ու հեղ աչքերով, — Իրենց ճըւած ուտերի վրայ քուրջի կըտոր շարժելով, — Ըճեւորեայ աշխատանքի բեւը տարին եւ կապարէ հոգը դաժան: — Սանան արտում, — Տաշտի առջեւ Սուրբ արտ, մոցառ ժողից անտառի մէջ, — եւ գունէ գուն մուրաց հացը, — եւ կոտ ձը սույ, փէշ ձը ձաւար:

Ոչ մէկ աղամարդ կը համարձակի անոր այցի գալ, անոր ս ե է տեղ մօտենալ... միայն ձերուկ քանանան կուրայ երբեմն զայն մխիթարել «լեռների սղբերգութեան լուրը» տալով անոր... Իր վերաւոր թեւակաւոր հրեշտակն է իր միակ խորհրդականը, միակ սրբտակիցը: Եւ նակայն երիտասարդ հրաշագեղ

կին է Սանան, սիրոյ, գոտանքի, երանութեան համար շինուած.

Կուժը ուսին, — Թաշէ սալոր աչքերով, — Յօնքերը սեւ որբ կամուրջ, կուրծքը ուսած առագաստ, — Սանան՝ սպուր՝ լիճը բնկած արեւի պէս — Պըսպըզալով եւ մեղծածե՛ծ, — Չինար բոյլի ստուերն է նեւում — Տըղամարդկանց աչքերին եւ ձրգերով ծանրաբեռնուած ծառի նըման — նազ երազով երերում: — Իր զխտերի թըրթըւացող հմայքի համար, իր հոլանի — Բաղուկների եւ դուրս ցցուած բտիւնքների — Անըջային պերճութեան հետ — Հաղորդուելու համար ընդ միշտ — Շատեր պիտի ցանկանային գոհել իրենց կեանքը ջահել: — Բայց փեղայու կընոջ հանդէպ ո՛վ կարող էր — նայուածքով իսկ մեղանչել: Ո՛վ կարող էր հետը խօսել — Կամ աչքերի միջից քաղել բոց մի դալուկ... — Ֆեղայու կին — Գիւղի պատիւ եւ յիշատակ շատ սրբազին:

Բոլոր եղանակները, բնութեան բոլոր ձայները, գոյները, տեսիլները, խորհուրդները սիրոյ կոչը կ'արթնցնեն անոր մասաղ հոգիին մէջ, թարմ կեանքով ետուն, շնորհով, հրապոյրով առլի անոր մարմնոյն մէջ մանաւանդ... ազեխարչ մարտիրոսութիւն, գոր ճանչցած էին նաեւ, զարեւէ ի վեր, արեւմտեան Հայաստանի շատ մը քաղաքներու եւ գիւղերու ա՛յնքան գեոտառի կիներ, որոնց այրերը կ'երթային Պոլիս գրամ շահելու, գիրք շինելու եւ յաճախ կը մտնային իրենց կիներ եւ ա՛լ հայրենիք չէին դառնար. մարտիրոսութիւն գոր երգած են ա՛յնքան սրտառու շեշտերով Ակնայ վճիտ անառնիները, գոր երգած է Ջօնրապ իր ամենէն սքանչելի նորավէպերէն մէկուն մէջ (Սյրին), եւ գոր ա՛նա իր կարգին կ'երգէ Զարեան՝ այլ ամբողջ հրաժառ սակիով շինուած չորրորդ զրուագին մէջ ուր իր բարձրարուեստ քնարը ամենէն աւելի կը մօտենայ ժողովրդական սրինգին, կը պարզանայ. կը միամտանայ, ամբողջ սիրա ու յուզում կը դառնայ եւ կուտայ հայ բանաստեղծութեան ամենէն անթառամօրէն գեղեցիկ էջերէն մին:

Ի՞նչ յուզիչ են այն տողերը ուր Սանան, գիւղական եկեղեցւոյն մէջ, Ստառածածնին պահեցին առջեւ ծնրազիր, անոր սուքը կը թափէ իր ծարաւ եզնիկի կոթիւնն այրող մաշող ցաւը.

«Աստուածամէ՛ր, լուսիղ ծառայ, սրտիդ զուրբան,
— Ի՞նչ որ ծայրն ես վիրասորուած դաւակների,— Գրկիդ
մէջը արխնթաթախ թաւալ եկող վշտերի,— Ի՞նչպէս
ստե՛ծ որ հասկանա, ներես, ուժ տա... — Գու որ
ծայր ես լքուած, հորթուկ աղջրկանց,— Աչքիդ զուր-
բան, զըթա՛, զըթա՛ արգանդիս վառ,— Գըթա՛ սրբ-
տիս, զըթա՛ քաղցըր երտկներիս»...

Եւ ահա օր մը որ Սանա, դաշտին մէջ,
արեւուն տակ, բնութեան զգլխիչ գեղեցկու-
թեան ծոցը, սիրոյ ծարաւէն կը գալարուի, ե-
րեւան կ'ելլէ աղետարեք հրապուրիչը, ճակա-
տազրական քիւրտ տղամարդը. ան Սանան կը
խլէ այդ մեռելական կեանքէն, կ'ստնէ կը
տանի իր տունը. գայն իր կինը կը դարձրնէ
եւ անոր կը ճանչնէ երիտասարդ ու բոլորա-
նուէր տարփանքի մը քաղցրութիւնը, որ պի-
տի յանգի քիչ յետոյ երկուքին ալ եղբա-
կան մահուան:

Առեւանդման բուռէն մինչեւ հինգերորդ
(վերջին) գրուագին վերջին տողը, Զարեանի
քերթուածը մեծ գեղեցկութիւններ կը պարու-
նակէ, բայց եւ առկից սկսեալ՝ այդ վիպեր-
գին հիմքը կազմող և գլխաւոր դերակատար-
ներուն ներքնաշխարհն արտայայտող հոգե-
բանական հիւսքը, որ ցայն վայր, թէեւ պարզ,
հակիրճ գծերով, ճիշդ էր ու բնական, անորո-
շութիւններ, պակասներ կը ներկայացնէ, որ
վերջին գրուագին մէջ ա՛լ աւելի կը շեշտուին
եւ տաժանելի տպաւորութիւն մը կը գործեն
փոխանակ յուզելու: Հոս է որ Շէքսպիրը կը
բացակայի. շէքսպիրեան նիւթը՝ կայ, բայց
հեղինակը հոգեբան թատրերգակ կամ վիպա-
սան չէ. քնարերգակ, դիցազներգակ, նկարիչ
բանաստեղծ է:

Ահարոնեան, որ ս եւ է պակաս կամ անո-
րոշութիւն չի տեսներ այդտեղ, այլ նոյն իսկ
բնական, արամարանական, գրեթէ զովելի կը
գտնէ Սանային «ազատ-սիրային» խոյանքը,
սա դարմանալի տողերը նուիրած է յանցաւոր
հերոսուհին արգարացնելու եւ գայն դատա-
պարտող Սասունցի ժողովուրդն ու գայն ա-
հեղօրէն պատժող Ֆէտայիներն իբր ասիա-
կան յետադէմ մտքեր պախարակելու հա-
մար... Պատահածն ի՞նչ է: Արտաքուստ մի
անմեղ սիրային արկած, որ շատ շատ կարող
էր մի ժողովրդական երգի նիւթ դառնալ...
Մի լքուած մատաղահաս, գեղանի հայ կին՝

երկար տառապելուց ու տակալուց յետոյ՝ վեր-
ջագէտ հետեւել է բնութեան ձայնին, սիրել
մի տղամարդ, եւ իր բախտը կապել նրա
հետ: Ի՞նչ ասել, իր իրաւունքն է: Եւ եթէ
այդ տղամարդը հայ լինէր, նորէն այդ փա-
տը աւանդական մէք աշխարհում կը մնար
դայնթակզիչ, դարձեալ փոփառկ, պատաների
չանչ, ծածուկ անէծք ու վշտոց՝ «չար, անա-
բուռ ժամանակների» հասցէին, եւ դրանով էլ
խնդիրը կը փակուէր: Բայց Սանայի սիրած
տղամարդը քիւրտ է... Եւ ինչ որ բնորոշ է
ներկայ դէպքում, քիւրտը չի փախցրել Սա-
նային, ընդհակառակը վերջինս է գրաւել օ-
տարականի սիրտը եւ կամաւ գնացել նրա
կետ: Ֆէտայու կի՞ն է Սանան: Քիւրտին ի՞նչ
փոյթ: Սանան՝ սիրող կինն է, իր կինը: Եւ
չնայելով բոլոր այս մեղմացուցիչ պարագա-
ներին (?!!), մենք աեսանք Տատրագոմի ա-
հագին սուգը, կանանց վայնասունը, տղա-
մարդկանց ցասումը, ու վրէժի ծարաւը: Հայ
ժողովուրդը այսպիսի պարագաներում մեղմա-
ցուցիչ պարագաներ չի փնտռում եւ չի փնտը-
ռել երբեք: Քիւրտը միշտ նկատել է առեւան-
գող ստիս եւ Սանան մի «անարուս, աննամուս
կին», մի տեսակ աղդի դաւածան: Թշուառ է
այս արամարանութիւնը եւ անիրաւ...»: Արդ,
բնաւ երբեք թշուառ չէ այդ արամարանու-
թիւնը, ոչ ալ անիրաւ: Ու «յետագէմ» հայ
գիւղացիին յատուկ չէ ան միայն, նմանօրի-
նակ պարագաներու մէջ՝ այդպիսի դէպք մը
նոյն գայրոյթը յառաջ պիտի բերեր ու եւ է
ևւրոպական ամենայառաջացեալ աղդի մար-
դոց մէջ, թերեւս նուազ բիրտ ու անզուժ
ձեւով արտայայտուած: Խաղաղ ժամանակ,
խաշնարած հեզաբարոյ սիրուն քիւրտ երի-
տասարդի մը հեա չէ որ փախած է Տատրագոմի
հարս Սանան. ան կինն է Յովանին որ իր գիւղին
պատիւը՝ գայն անարգող արիւնիկակ ու թալա-
նիչ Քիւրտերուն դէմ պաշտպանելու համար
կեանքը վտանդելով Ֆէտայի դարձած է, և այն-
պիսի ատեն մը ուր իր էրիկը, իր արեւակից,
գիւղակից եղբայրները կոռի մէջ են այդ
Քիւրտերուն հետ, ան կ'երթայ կինն ըլլալ
Քիւրտի մը որ թերեւս ինք ալ Հայեր թալ-
լած ու սպաննած է: Պատերազմին ժամանակ,
եթէ ֆրանսացի կին մը, գեղեցիկ գերման
սպայի մը ծոցը նետուէր կամովին, այն պա-
հուն ուր իր էրիկը եւ իր ամբողջ ցեղը գեր-
ման յարձակման դէմ կը պաշտպանէին իրենց

հոգը, պատիւն ու ազատութիւնները, որ Ֆրանսացիքն բնական, տրամաբանական պիտի գտնէր այդ կնոջ վարմունքը, որ Ֆրանսացիքն զայն թէ՛ բնտանեկան յարկին դէմ եւ թէ՛ ազգին դէմ «գաւաճան պիտի չնկատէր: Սանան դո՛ս մըն է, բայց Յովանն այլ գո՛հ մըն է: Սանան սէրը չէր ճանչցած, ինչպէս այնքան սերիչ ազճիկներ իր ցեղին, զինք կարգած էին՝ ըստ աւանդութեան՝ իր ծնողքին յարմար գատած ու եւ մէկ մարգու հեռ. բայց վերջապէս կեանք մը ունէր, տուն մը ունէր, պաշտպան մը ունէր. անկից գաւազներ պիտի ունենար, մայրական երջանկութիւնը զէթ պիտի ճանչնար, եթէ Աղէտը չգար: Թուրքն ու Քիւրտն է որ այդ Աղէտը կը բերեն. Յովանն տուն աեղ կը ձգէ կ'երթայ կուտելու (եւ այդ քիչ համակրելի, կոպիտ ամուսինը կը դառնայ սիրելի եւ յարգելի անձ մը, հերոս մը, անձնագոհ մը): Սանան կը մնայ այրի, անաէր, դժբաղդ: Բնաւ բնական չէ որ այդպիսի կին մը, այդպիսի բուսկի մը, Քիւրտի մը հետ երթայ ինքզինքը մխիթարել, եւ այդ իր իրաւունքն ըլլայ: Ոչ ազգ կը մնայ, ոչ մարդկային բարոյական, ոչ քաղաքակրթութիւն, եթէ սիրոյ ազատութեան սկզբունքը մինչեւ այդ չափազանցութեանց տանինք: Օր, Հանրի Պորտո, որ իր վէպին իբր կեդրոնական գրուած գրած է անոր հերոսուհի Անթատամին ե քիւրտ ցեղապետի մը սէրը, բնտրած է Քիւրտ մը որ Հայու արիւնի ու եւ կ'աթիլ չունի ձեռքին վրայ, որ Տերսիմցի մըն է, Հայոց բարեկամ եւ թուրքին թշնամի, անոր զէմ հանած է ոչ թէ հայ կամաւորի մը ամուսինը, այլ երիտասարդ ազճիկ մը, շեշտած է Քիւրտին ազնիւ, ասպետական նկարագիրը ու ցեցով, բարեբերով, կրօնքով տարբեր այդ երկու երիտասարդ եւ մաքուր էակներուն միջեւ սիրոյ, իրական սիրոյ, եւ ոչ տոփանքի, ծնունդն ու զարգացումը որոշ ցոյց տուած է, որով եւ հասկանալի եւ համակրելի դարձուցած է, հակառակ որ նորէն՝ նոյն իսկ հոն՝ զժողով բան մը կայ որ կը մնայ — ճակատադրին հրամանով իրեններէն անջատուած ու այդ Տերսիմցի երիտասարդը սիրելու գատապարտուած հայ ազճիկը, ինչ որ ամօթ ու ցաւ կը պատճանէ իր մօրն ու մեծ հօր, զգացումներ զոր Օր, Պորտո չի քամահրեր: Չարեանի Քիւրտին ինչ տեսակ մարդ ըլլալը չենք գիտեր, Քիւրտ մըն է, զեղեցիկ է, երիտասարդ է, «սա-

լորագոյն թաւշեայ» աչքեր ունի (նկատել որ Սանան այլ «թաւշեայ սալորագոյն» աչքեր ունէր առաջին գրուողին մէջ, գէթ Քիւրտին աչքերուն կարելի էր սերիչ պատուի մը զոյն տալ...), «նախշուն կապերաներով թամբած խրխնջացող ձի» ունի եւ «սոժեղ բազուկներ», ան, այո՛, քիւրտ առեւանդիչ մը չէ, որ ձեռքն անցած ու եւ է ազուր ազճիկ է որ կ'առնէ կը տանի. յայտնապէս սիրահարուած է Սանային (ու իր սէրը այդ տեսարանին մէջ, ինչպէս եւ վերջին գրուողին մէջ, պարսկական տաղերու ոճով իր երգերովը սիրուն կերպով կ'արտայայտէ): Ան Սանան լեռնական խրճիթին մէջ զեղեցիկ զարդերով պաճուճուած դիւղական զշխոյ մը կը դարձնէ, կը զուրբուրայ վրան: Բայց ի՞նչ կ'ընէ ասկից դուրս. ի՞նչ է իր կեանքը, ի՞նչ են իր հակումները, գաղափարները, չենք գիտեր: Չարեանի վիպերգը ոչինչ կ'ըսէ մեզի այդ մասին: Միայն վերջին գրութեան մէջ Քիւրտին բերանը գրուած է խօսք մը («ես ունիմ կուսցած մի սուր Ստամպոլի փաշայից նախնուս») որ այդ առեւանդիչը թուրք փաշաներու բարեկամ ցոյց կուտայ, ինչ որ զինքը համակրելի տեսակէն իսկ Քիւրտերուն մէջ գասելու չի նպաստեր...): Եւ Չարեանի վիպերգը չ'ըսեր — նոյն իսկ քանի մը հակիրճ տողերով — թէ ի՞նչպէս Սանայի ու Քիւրտին «սէրը» ծնած է եւ ի՞նչպէս, ի՞նչ փուլերէ յետոյ, առեւանդումին յանգած, վիպերգը բնաւ որոշ չ'ըսեր, ինչպէս Ահարոնեան կը կարծէ, թէ Սանան ինքն է «զբաւեր Քիւրտին սերաը» (այսինքն ինք զայն զլխէ է հաներ», եւ «կամովին փախեր է անոր հետ»):

Չարեան ինքն այլ կը մտածէ որ Սանայի սէրը Քիւրտին համար՝ անգիմազրելի, խորունկ, ճակատագրական, բայց յանցաւոր զգացում է, եւ շատ աեղի զգոյշ ձեւով մօտեցած է նիւթին՝ իր վիպերգին մէջ՝ քան ինչ որ կ'ընէ Ահարոնեան իր մեկնարանութեան մէջ: Չորրորդ գրուողին, երբ Քիւրտը կ'երեւայ սիրոյ զգուանքներու պապակէն տոչորոզ միջաւորիկ Հայուհին ու իր տարփակէզ երգովը զայն կը հրախրէ իր կինն ըլլալ, Սանա, համայուած անոր զեղեցկութենէն, վրդոված, բայց եւ ամօթահար, վախով լի, կ'ուզէ փախչիլ, ուժ չի զգար, եւ յանկարծ կը նուազի կ'իջնայ գետին, նուազած կինն է որ Քիւրտը կ'առնէ ձիուն վրայ ու կը տանի իր խրճի-

Թը: ճիշդ է որ հինգերորդ դրուագին մէջ,
 — հոտ Զարեան անգամ մը եւս եւ քիչ մը ա-
 ւելի շեշտուած կերպով ցոյց կուտայ Սանայի
 «սիրոյն» յանցաւոր, անբնական հանգա-
 մանքը— Սանան, թէպէտ մարմնական երանու-
 թեամբ արբշիտ, ուժեղ տղամարդու մը տան
 մէջ՝ ոսկիներով, մետաքսներով դարգարուած
 թագուհի մըն է դարձած, տժոյցն է, երազուն՝
 յաճախ, մտահոգ, վրդոված, մերթ կը մտածէ
 Տատրագոմին, իր զիւղին, իր մարդոցը, մերթ
 կը տեսնէ իր էրիկն իսկ, ու կը սարսուտ, կ'ա-
 մըշնայ... ու կը մեղադրէ Աշունին որ «իր կա-
 րասներու հրաժան զինիով տկար սիրտը վա-
 ւեր զինովցուցեր» էր, զինքը զրգուեր, բորբո-
 քեր, մոլորեցուցեր, գէպ ի «մեղքը» մղեր էր...
 Ասիկա չի կրնար կարծել տալ թէ իրօք ինքն
 իսկ ուզեր է փախչիլ Քիւրտին հետ, թէ ժամա-
 գրութիւն որոշեր է անոր՝ որ զայ զինք տես-
 ւանցէ. ասիկա կրնայ աւելի մտածել տալ
 թէ Սանա կը զգայ որ յանցաւոր է, բայց յան-
 ցանքով մը զոր կը սիրէ, որմէ հեռանալու,
 զոր քաւելու անկարող է, բայց որուն մէջ
 ինքզինքն իր աչքին արդարացնելու համար
 Աշունը կը բռնէ պատասխանատու, որ զինք
 թուլցուցեր է, որով եւ զեղանի Քիւրտին
 սիրոյ կոչին խուլ մնալու, անոր իր երե-
 սը դարձրնելով իր մենատոր բայց հարազատ
 բոյնը դառնալու ուժը չէ կրցեր ունենալ եւ
 իր նուազումով անձնատուր է եղեր անոր:
 Այնպէս որ Զարեանի վիպերգին մէջ Սանան
 նորէն աւելի համակրելի է, զթութեան ար-
 ժանի, քան Ահարոնեանի մեկնաբանութեան
 մէջ: Բայց դարձեալ, մէկ կողմէ գէմն ունենա-
 լով Սատունի զայրացած պառաւներն ու զիւ-
 ղացիները եւ մուկնած ֆէտայիները եւ միւս
 կողմէ Սանան, մեր սիրտն ու մեր միտքը ա-
 ռաջիններուն հետ է աւելի քան երկրորդին,
 ինչքան ալ գոհիկ ու վայրագ ըլլան պատա-
 ներուն զգացմանց արտայայտութիւնները եւ
 ֆէտայիներուն կարծր անդթութիւնը: Որով-
 հետեւ, — հոտ է Զարեանի գործին այդ մասին
 մէջ զգացուող պակասը՝ ըստ իս, — վիպերգը ո-
 րոշ ցոյց չէ տուած անեւանդիչին տիպարը
 /կրնար զէթ զայն Սատունցոց վրայ իրենց
 բռնակալութիւնը ծանրացնող Քիւրտ աշիրէ-
 թին հակառակորդ ցեղի մը իբր գաւազը ներ-
 կայացնել, երիտասարդ սիրուն, զգայուն,
 քիւրտ խաշնարած մը կամ աշուղ մը, կամ
 կրնար անեւանդման տեսարանէն առաջ յիշել

զէթ մէկէ աւելի հանդիպումներ, ուր Սանա,
 թէեւ արդէն հրապոյրէն բռնուած, զիմազրած
 եւ ուժ ունեցած է փախչելու, եւ «անկման»
 օրը՝ տարփանքի ու վախի, տենչանքի ու ա-
 մօթի խառնուրդ բուռն զգացումներու երկար
 պայքարէ մը յետոյ նուազած ու սրս դարձած
 է Քիւրտին, կամ կրնար Քիւրտը դարձրնել
 պարզապէս անեւանդիչ մը, որ առաջին ան-
 գամ Սանան տեսնելուն կը յափշտակուի ա-
 նոր զեղեցկութենէն եւ բռնի, անոր կամքին
 հակառակ, կը նետէ զայն ձիուն վրայ ու կը
 տանի իր տունը, բայց յետոյ, Սանա, տես-
 նելով Քիւրտին մէջ փափուկ ու ազնիւ վերա-
 բերմունք, յարզանքով ու պաշտումով լի խո-
 բին սէր իրեն համար, հակառակ իր բոլոր
 խղճահարութեանց՝ կը բռնուի ինքն ալ ան-
 դիմազրելի սիրոյ մը կրակէն, ու սրտով ինչ-
 պէս մարմնով անձնատուր կ'ըլլայ օտարական
 տարփաւորին: Արդէն, ինչ որ զարձեալ տկար
 կողմն է Զարեանի վիպերգին այդ մասին,
 բուռն, հոգեկան սէր մը չէ ինչ որ կը մղէ
 Սանան զէպ ի Քիւրտը, մարմնական ցանկու-
 թիւն է, զգուանքի պէտք: Իր զիւղին ժամուն
 մէջ, Աստուածածնին իսկ իր մենութեան
 ցաւը ազգակամ առեւն, Սանա իր «երակնե-
 բուն», իր «արդանդին» խօսքը կ'ընէ: Ամառ-
 ուան ու աշնան մագութիւններուն տակ շար-
 չարուող Սանան զոր այնքան լաւ մեղի կը
 ներկայացնէ Զարեան, իր անօթի զգայա-
 բանքներովն է որ կը տառապի մանաւանդ:
 Սեպտեմբեր մէջ, Մարտը, քաջ, ազնիւ, բարի,
 ասպետական, միամիտ ու խանդավառ մարդ
 մը, եւ Տեղականնան, հրեշտակային մաքրու-
 թեան, քնքշութեան ու զորովի էակ մը, զե-
 րազոյն զժբազգութեան կը մասնուին, որով-
 հետեւ դո՛ն հն գաւաճան հրէշի մը, Եակօին,
 որ գործիքն է անսղարմ ու քմահաճ ճակատա-
 գրին: Օթէլլօ որ կը պաշտէ իր կինը, իր ձեռ-
 քով կը խեղդէ զայն: Եւ սակայն երկուքն ալ
 համակրելի տիպարներ կը մնան մինչեւ վեր-
 ջը: Ազնիւ են, մաքուր են, անմեղ են երկուքն
 ալ: Զո՛հ են երկուքն ալ: Մեր առեւտրութիւնը
 Եակօին զէմ է միայն, մեր անէճքը ճա-
 կատագրին զէմ է միայն: «Տատրագոմի
 Հարս»-ին մէջ Եակօն՝ Քիւրտերն են, թուր-
 քերն են, եւ իրենց բռնակալութիւնն է, Սա-
 սունները եթէ լուծէ զերծ ըլլային, այդ տա-
 մը պիտի չպատահէր: Սանա սակայն Տեղա-
 մնա չէ, կ'արդահատիս նորէն իր վրայ, բայց

չես սիրեր զինքը՝ իր անկումէն յետոյ: Յովանն է որ մեր սիրաւորուն կը տիրէ. այդ քաջ ու դժբաղդ մարդը մեծ ու զեղեցիկ կը մնայ. նոյն խոկ անաւոր արարքէն յետոյ դոր իր ընկերները կը բռնադատեն զինքը դորձել:

Այս հիմնական նկատողութիւնն ընկել յետոյ, պիտի ըսեմ որ վերջին գրուագին մէջ (Մանր՝ սքանչելի կտորներ կան, Սանայի պատկերը՝ Քիւրտին տան մէջ, «մի վարդենու տժգոյն թուփի առջեւ նստած, թախծոտ գէմքը յստած հեռուն... նայելով լուս հորիզոնի ծայրին ընկած» Տատրագոմբին, Տատրագոմբի կանանց տեսարանը, անոնց իրարանցումը, զայրոյթը, անէձքները զատուածն կնոջ գէմ, յետոյ՝ Տատրագոմբի մարդոց երթը մինչև ֆէտայիներու բարձրաբերձ թաքստոցները, սրագէս զի իմացնեն անոնց իրենց զիւզն անպատուօղ բոթը եւ վրէժ ու պատիժ պահանջեն. ֆէտայիներուն կատաղութիւնը, Յովանի զզացած անասելի ցաւը, ամօթը, խելայեղ զայրոյթը, եւ յետոյ՝ մանաւանդ այն զեղեցիկ ու եղերական երկանուազը. Քիւրտին տան մէջ, Քիւրտին ու Սանային միջեւ, ուր Քիւրտը, մօտակայ փորձանքին անգիտակ, իր տարփանքը կ'երզէ իր սիրականին, մինչ Սանա, աւելի քան երբեք վրդովուած, խզճի խայթէ եւ սոսկումէ հաւածուած, կը զգայ պատուհասին մերձեցումը, կը կարծէ լսել պատժարարներուն ուսածայնը... ու, վերջին ուժեղ տեսարանները ուր ֆէտայիները կուգան արդարեւ պաշարել Քիւրտին տունը, կը խողխողեն Քիւրտը մեղապարտ կնոջ աչքին առջեւ, կը քաշկրտեն Սանան մինչև լեռը եւ հոն գայն հանդիսաւորապէս դատելով ու մահուան դատապարտելով կը վճռեն որ նոյն ինքն Յովանն է որ իր ձեռքով պէտք է սպաննէ ընտանեկան երզի սրբութիւնն աղարտող իր կիներ: Սոսկալի է արդարեւ, ու խոկապէս բարբարոս, որ ֆէտայիներն այդ պատժարարի դերը Սանայի ամուսնոյն խոկ յանձնած ըլլան. բայց Զարեան այդտեղ տառապէս հետեւած է իրական պատմութեան, եւ լաւ բրած է: Այդ տեսարանը արդէն շատ ալ զեղեցիկ կերպով պատկերացուցած է, այնպիսի ձեւով մը, որ բնական է, յուզիչ է, եւ ոչ զգուելի, այնպիսի ձեւով մը որ այդ բոպէին՝ Յովանը կը զարձընէ աւելի արգաստանքի արժանի քան պժղանքի: Հանրի Պորտօի Եւամբլէին

մէջ, մահմետական Տիւրքի երիտասարդին հետ իրապէս կամովին փախչող մարօնիթ քրիստոնեայ ազջկան մեծ եզրայրը իր մարդոցմով կ'երթայ յանցաւոր ազջիկը յափշտակել առեւանգիչին տունէն, կը բերէ իրենց պապենական տունը. հայրը, մեծ հայրը, ամբողջ ընտանիքը ասեան կը կազմեն, կը դատեն ազջիկը, գոյն մահուան կը դատապարտեն եւ եզրայրն է որ կը գործադրէ վճիռը. գրեթէ նոյն նիւթն է, — թէեւ Եւամբլէին մէջ՝ սիրաւ զիւթող ու գերող սէրն է, իրական ու նոյնիրական սէրը, որ կը գործէ եւ այդ պատմութեան ընթացքին Տիւրքիներու եւ Մարօնիթներու միջեւ կոխ չկայ. — լեռնական ժողովուրդներու նոյն բիրտ ու բուն բարքերն են, որոնց մէջ կը տիրէ ցեղի, կրօնքի, ընտանեկան յարկի սրբութեանց անհաշա, աններող, մոլեգին այլ եւ խորքին մէջ մաքուր ու ազնիւ պաշտամունքի զգացումը, որ բարոյական մեծ ուժ է եղած անցեալին մէջ, ցեղային առաքինութեանց ծնուցիչ ու պահպանիչ, եւ որ՝ ուրիշ, աւելի մեղմացած ու նրբացած ձեւով. միշտ զոյսթիւն ունի՝ բոլոր քաղաքակիրթ ազգերուն մէջ:

«Տատրագոմբի Հարս»-ի այդ գոտտատանի տեսարանին մէջ, կայ մանրամասնութիւն մը որ բոլորովին անբնական է հոգեբանապէս: Զինքը դատող գիւղացիներուն, Սանա, ինքզինքը պաշտպանելու համար, կ'ըսէ.

Ես սիրեցի... Մե՞ղք է սիրել... Ես լիմ զիւղից զեւերիսայ— Յովանի ձօտ նոր հարս եկայ... Թողեց զնոց եւ վեց տարի— Էլ զիւղ չեկաւ, լուր չը խոբրեց, չը հարցրեց»:

Ասիկա ցուրտ է, անբնական է: Ես կը կարծեմ թէ իրական Սասունցի Սանա մը, այն վայրկեանէն որ տեսաւ ֆէտայիներն ու Յովանը, այլ եւս խօսելու, շարժելու անկարող, զգայազիրկ զանգուած մը պիտի դառնար. բառ մը պիտի չկրնար արտասանել զինք զատել ուզողներուն եւ կէս մեռած պիտի ըլլար՝ սուրով սպաննուելէ առաջ:

Երբ քիչ յետոյ, իրենց թաքստոցէն ուր դատը տեղի կ'ունենայ՝ դուրս կը հանեն Սանան եւ կը հրամայեն որ սպասէ վճիռին, ան, պահ մը միայնակ, դողահար, կը զիմէ իր հրեշտակին, որ միշտ քոփն է, եզրայրական

հոգի, գթած պաշտպան, ու անոր ալ նոյն բանը կ'ըսէ՝ «Եւստիւս հրեշտակ, ես ի՞նչ արեցի, ես սիրեցի, մե՞ղք է սիրել», առիկա աւելի բնական կը թուի մեզի, եւ Զարեան շատանալու էր ասով: Այդտեղ ինքզինքին է որ կը խօսի Սանա, հրեշտակը՝ իր հսկողին ներքին ձայնին է, այդ յուսահատ ճիշդ ինքզինքին կրնայ ուղղել այդ կայսրեան մէջ գանուող կին մը, բայց թէ Սասունցի ամուսնացած գեղջկուհի մը, որ Քիւրտի մը հետ փախեր ու կենակցեր է, իր զիւղին մեծերուն, ու զիւղին պատուոյն համար լեռնէ լեռ տարիներով մաքառող ու շարժարուող Ֆէտայիներու երեսին ըսէ թէ «եւ սիրեցի, մե՞ղք է սիրել», անհնար է, եւ ազուր չէ: Հրեշտակը Սանային կը պատասխանէ արդէն՝ «Ոչ մի աստուած չէ հասկանում...» այսինքն թէ աստուածները (ցեղային բնագոյր, ընտանեկան պատիւի օրէնքը՝ չեն ներքեր իրենց դէմ մեղանշում, չեն հասկնար չեն ընդունիր սիրոյ իրաւունքը՝ համայնքին պատիւը սանկախ ընելու եւ հոգին խաթարելու: Հրեշտակը կըրնար աւելցնել, «Եւստիւս Սանա, մեղք չէ սիրել, բայց մեղք է սիրել քու ցեղիդ արիւնարբու թշնամին»:

Այս քանի մը նկատողութիւններն ընել անհրաժեշտ համարելով հանդերձ, կը կրկնեմ որ այդ վերջին գրուողը, հակառակ այդ պահասութեանց, ունի հրաշալի հատուածներ, որոնց գեղեցկագոյններէն մին է Սանայի պատուհասման տեսարանը, որով եւ կը վերջանայ քերթուածը եւ գոր կ'ուզեմ ամբողջութեամբ արտատպել.

... Մի քիչ լեռոյ, երբ պտուտած գուլպաները վրանին ապով — եւ խնայելով — ճակտի սակին գողացնելով, Սանան հասաւ — Լեռան ետեւ եւ կանգ առաւ գունդափած, — Այն առաօտ, երեք հոգի, Յովանի հետ երեք հոգի — եկած ծարրիկ, — Գուրս քաշեցին կռացած սուրբը, — եւ պուտային — Գէ՛ անհամուս, կինրդ խրիլի: — Էրի՛կ... Յովա՛ն... — Եւ Սանայի ծագելի ճէջ լացաւ ծի հով — եւ կրճքերը սրբաբային եւ կուչ եկան: — Յովանի ծով աչքերի վրայ ծի Փօսփօրէ լոյս էր քայլում, — Զեռքը բոցէ տենդ էր սեղծել: — Ուզում էր լալ, — Պտուլ կանչել, — Գլուխը ժայռին խրիլի ուժղին, — Զարնել սուրը իր ճղլուտով պժրաղ կրճքին, ճեռնիլ, ճեռնիլ... — Էրի՛կ, Յովա՛ն, դու որ... դու որ... —

Տօ՛ անտրուս, ի՛նչ ես սպասում... խրիլի՛ր՝ կրնի՛կ...» — Լեռների ճէջ ալիտորմ ծի ճիչ ընկաւ — Ու սողկրտաց թրիլուտալով: — Յովանը շուտ — Լրիւնթաթախ սուրը նետեց, — Նայեց չորս կողմ եւ կողկանձեց, — Յետոյ վաղեց խելագարուած քարայծի պէս, — Խզում ձայնով երկայն պուտայ երկնքի դէմ, — Եւ արիւնած ձեռքերով զարկաւ դուր սարերի...: — Բուք էր գրում, — Հայոց դաժան լեռների վրայ — Լատուածները քայլում էին բարկացած:



Զարեանի ոճը այս քերթուածին մէջ իր նախկին արտադրութեանց լատպոյն էջերուն բնորոշ յատկութիւններն ունի գերազարկան չափով, եւ իր սովորական թերութիւնը՝ նուագազոյն չափով: Իր սովորական թերութիւնը ծայրայեղօրէն ու մշտապէս ինքնատիպ ոճ մը ունենալ ուղեղն է, տարօրինակ պատկերներու անվերջ շեղջակուտումը եւ մերթ այդ պատկերներուն տարօրինակութենէ աւելի արտաոտոց, անբնական, բնագործիկ հանգամանքը, — ինչ որ կը խրաչեցնէ ու կը յոգնեցնէ բնթերցողը, կը տկարացնէ ու երբեմն բուրբոխի կը խեղդէ գործին յուզական տարրը, որ կարեւոր է ամէն գործի մէջ, ու որոշ գործերու մէջ՝ էական:

«Տարագումի Հարս»ին մէջ ալ կը հանդիպինք տեղ տեղ արտաոտոցութեանց («գաշտը՝ ձեռքում ոսկեղէն մի պնակ՝ տենդահար ման է գալիս... արեւը կոճկում է ձիւնէ իր ձեռնոցները լեռների կատարին... Արջը սրջի մէջ երկար լիզում էր երկնքից ընկած ծանր գազանիքը... Թուփերի մէջ արշալոյսը կրակ է մաղել սրնգաթոր... Լեռը լեռան յօնքերի տակ լոյս է փորում...»): Բայց ինչ որ գերակշիռ է հստ, առողջ ուժեղ եւ յաճախ ինքնատրեր ու անկեղծ ինքնատուութիւն մըն է, նիւթին իրապէս ներդաշնակուող կուս ու ճիշդ պատկերներ, բուն զգացումներ կամ բնութեան հզօր, վայրազ կամ խորախորհուրդ տեսիլներ հարազատօրէն արտայայտող նորահնար ու կենդանի բացատրութիւններ: Եւ ասիկա՛ ասպնոփապէս անոր համար որ այս գործին մէջ Զարեան, ինչպէս ըսի արդէն, վճռապէս եւ առաջին անգամ ըլլալով մօտեցած է ժողովրդական կեանքին, ժողովրդական

մտայնութեան, ժողովրդական բանաստեղծութեան, ու նաև որովհետեւ շատ աւելի որոտով գրած է այս գործը, որուն նիւթն ու հերոսները յայտնապէս յուզած են զինքը, քան ուղեգային ճիգով, ինչպէս են իր նախկին արտադրութիւններէն շատերը, որոնք. — Թրերի Պատկին, երեք երգին ու Անցորդին մէկ քանի էջերէն զատ — ունին միշտ՝ ու ճոխարար՝ մտածում եւ արուեստ, բայց քիչ յուզում կը պարունակեն:

Պէտք է նկատել նաև մեծ ճարտարութիւնը զոր Չարեան ցոյց տուած է այս քերթուածի տաղաչափութեան մէջ: Այլագան, հնչուն ու կորովի է այդ տաղաչափութիւնը, անյանգ, բայց գրեթէ միշտ կանոնաւոր չափով եւ միշտ վարպետ կշռութեամբ: Առաջին գրուազը 5—5ով է, բայց ոչ միօրինակ, մերթ միայն 5ով տողեր, մերթ 5—5ով, մերթ 5—5—5ով: Երկրորդ գրուազը՝ նոյնպէս, բայց 4—4ով, 4ով, 3ով տողեր պարունակելով: Երրորդ գրուազը կը սկսի ազատ եւ անկանոն ստանաւորի երեսունի մօտ տողերով, յետոյ Ա. եւ Բ. գրուազներու չափը կը կրկնուի, ազատութիւններով, կամաւոր գարտուգութիւններով խառն: Չորրորդ գրուազին հաստուածները քառավանկ են, տողերը մերթ 4, մերթ 4—4, մերթ 4—4—4, մերթ 4—3, մերթ 3 կամ 2 վանկով, եւ ատոնց Թան տուած են թերեւս (ու յաջողապէս) ժողովրդական երգի նմանողութեամբ գրուած երեք կտորները, «Ատուածամէք» աղօթքը, Սանայի սղըր՝ «Ո՛վ բախտ...» եւ Քիւրտին սիրերգը «Ո՛վ լէ լէ լէ ձայն աղջիկ»...: (Ժողովրդական երգերը բնօրինակն են, բաց ի Ակնայ անտուններէն, 4—4 կամ 4—3 չափով են): Հինգերորդ գրուազը ամենէն մեծ պէսպիսութիւնն ունի չափերու, կայ հոն տողեր 4—4ով, 4—4—5ով, 4—3ով, 2ով, 3ով, մերթ նաև անչափ ազատ տողեր, իսկ ամբողջ այն երկար ու գեղեցիկ հաստուածը ուր Սանան և իր Քիւրտ սիրականը իրենց վերջին խօսակցութիւնը կ'ունենան, եւ ուր յետոյ կը տեսնենք վրիժառուները որ կը հասնին կը սպաննեն Քիւրտը եւ Սանան կը քաշկտեն կը տանին լեռը, գրուած է նիւթին շատ պատշաճ տեղգոտ, հեքոտ, անճամաչափօրէն ներդաշնակ արագ ու ջղուտ 3—5 կամ 5—3 չափով, զոր Տէրեան եւ Չարենց արդէն գործածած են ա՛յնքան զմայլելի կերպով եւ որ մօտիկ է ժողովրդական երգերու զնայքին.

նուեկից գալիս են մարդիկ — Չայրայած եւ խոստ աչքերով.— Իսկ վերը, երկնքի կամարից — Լուսինը՝ պղնձէ սկաւառակ՝ — Եարծում է շրթերը արծաթի,— նայում է հարսին յուսահատ: — նայում են աստղերը հրակէզ, — Խածկուած են երա սիրաբ վշտատ, — Լալիս է երկինքը ամբողջ, — Լալիս են սարերը գծրաղջ:

Յետոյ մինչեւ վերջը գարձեայ քառավանկ հաստուածներով տողեր:


Լեզուն, այս գործին մէջ, լատարցին է քան հեղինակին նախորդ գործերուն մէջ. կը զգացուի նորէն որ ետքէն սորվուած հայերէն մըն է, Չրաքեանի մը կամ Ահարոնեանի մը հարուստ, հարազատ, անթերի հայերէնը չէ. տեղ տեղ կան դեռ ուշադրաւ սխալներ (դնդերը, փոխանակ դնդերները, դէպ ի հեռաւոր տեսիլքին վըրայ, Թիկնուէտ լայնքով, խտուծ մայնով, կտուցում են, խորհուրդաւոր, արտուծօրէն, քրտօ-հայկական ժողովրդական լէլէ-լէէն առաջ գրարար ո՛վը՛ր՝ փոխանակ վա՛յի՛՛ անյարմար, եւլն.՝ բայց քիչ են այդ բիծերը, բնօրինակն են, համեզ ու կենդանի հայերէն մըն է, շատ մօտիկ ժողովրդական բարբառին, անձնական ճաշակով մը բառերը բնորուած ու կիրարկուած, բարդութիւններն ու անանցները կազմուած, բառերու զուգադրութիւնները յօրինուած, ֆրագները շարագասուած: Զօհրայօր մը ինծի կ'ըսէր՝ «Կարծողներ կան թէ մարդ գրարարի քաջածանօթ ըլլալու է աշխարհարար լաւ գրելու համար. սխալ է գրարար լաւ չգիտցողն է որ աշխարհարար աղէկ կը գրէ»: Զօհրայօր փնտաւորները սիրող էր. եւ այդ խօսքը, իր ծայրայեղ ձեւին մէջ փառաստօքս մըն է. հայ գրագէտ մը պէտք է գրարար գիտնայ եւ օգտուի անկից. բայց ճիշդ է թէ փոստագուստ է գրարարի մէջ շատ լծադուած, գրարարին շատ սիրահարուած ըլլալը, այդպիսիները ըստ բաւականին չեն օգտուիր ժողովրդական լեզուի, կենդանի բարբառի գանձերէն որ գերակշիռ պէտք է ըլլան մեր նոր հայերէնին մէջ, եւ ատոնց աշխարհարար կ'ըլլայ յաճախ շատ հարազատ ու ճոխ հայերէն, բայց անկենդան, հնարոյր, բիծներով լի լեզու մը: Պէտք է մեր ժամանակի գրողը մեր ժամանակի հայերէնով գրէ, եւ պէտք է ազգային լեզուին տարրերէն իր անձնական լեզուն քաղէ ու դարբնէ. ամէն ճշմա-

բիտ բանաստեղծ կամ զբազէս ոչ միայն իր ուրոյն ոճը, այլ և իր ուրոյն լեզուն ունի: Չարեան ասիկա լաւ բմբունած է, և ատոր համար իր լեզուն, իր քանի մը բիծերով հանդերձ, «Տատրագոմի Հարս»-ին մէջ, համեղ ու կենդանի նոր հայերէն է:



Անսխիտի էջերու մէկ ստուար բաժինը գրաւուած ըլլալով այն մանրակրկիտ քննութեամբ, զոր նուիրեցի Չարեանի մեծարժէք գործին, քիչ տեղ կը մնայ շարունակելու համար մեր գրականութեան այժմեան ընդհանուր կացութեան վրայ տեսութիւնս, ուր զեռ բաւական թուով կարեւոր կամ շահեկան գործեր կը մնան նկատի առնուելիք. ասիկա կը թողում յառաջիկայ թիւերու քրոնիկներուս: Միայն պիտի յիշատակեմ հոս իբր նորութիւններ վերջին քրոնիկէս ի վեր հրապարակ ելած, Յովհաննէս Աւագեանի Այսպէս սպրեցանք հատորը, որ, իր ծննդավայր Բինկեանի հին օրերու յուշերու, պատերազմի շրջանին հայ սղբերգութենէն քաղուած պատկերներու և անձնական կեանքի տեսիլներու և յուզմունքներու արտայայտութիւններ պարունակող էջերու հաւաքածոյ, վահէ Հայկի Հայրենի Խմանի և թ. Ազատեանի Քառասնակի շարքին պատկանող համակրելի գործ մըն է, Գեղարքունիի վահագնեան երգերը. շարքորդ շարքը իր արձակ քերթուածներուն, որոնց մէջ իրական ներշնչմամբ սիրուն էջեր կան, Պոսթընի Պայքար օրաթերթի հրատարակած գրական հաւաքածուն, շահեկան և այլազան պարունակութեամբ, Փարիզի մէջ Մերութան և Մկրտիչ Պարսամեանի ի լոյս բնծայած կեանք և Արուեստ գրական և գեղարուեստական խնամեալ Տարեգիրքը, որուն մէջ արժէքաւոր անտիպ էջեր կան (Արտաշէս Յարութիւնեանի, Սիամանդօի և ուրիշներու) և շարք մը գրական ու բանասիրական արտագրութիւններ հին ու նոր ծանօթ հեղինակներէ. պիտի յիշատակեմ նաև Նշան Պէշիկ-թաշլեանի Ռապալի ախոյոսով հատորը, որ այս օրերս լոյս տեսաւ և որ իր մէջ ամփոփելով Նարդոս ու Զիմենի քնարերգական յորդ աւելնով մ'առցոյն քերթողաշունչ վիպակները որ Հայրենիքի մէջ երեցան մէկ երկու տարի

առաջ, գեղեցիկ զուգեակ մը պիտի ըլլայ նոյն բանաստեղծի Սիդոնային. պիտի յիշատակեմ մանաւանդ Չարենցի Էպիքական Լուսարացը, և վաղարշակ Նորենցի երկրորդ Գիրքը, Ալազանի ցաղթամակի և կառուցումի երգերը՝ բանաստեղծութեանց հաւաքածուները, Ծերուն թորգոմեանի Աղայի Փէշրէշը վիպակը, Ալազանի և Նորենցի կողմած Արեւմտահայ բանաստեղծների Անթոլոգիան, որոնց ոմանք բաւական տեղն է որ լոյս տեսած են և այլք զեռ վերջերս, բայց զոր քիչ առաջ միայն ստացայ Հայաստանէն կամ Փարիզի մէջ կրցայ ձեռք ձգել: Այդ բոլորին վրայ պիտի խօսիմ հետագայ քրոնիկներուս մէջ. ըսեմ միայն որ Չարենց իր այդ վերջին հատորին մէջ ունի քերթուածներ որ իր և հայ բանաստեղծութեան ամենէն բարձր արտադրութիւններէն են - ձեռով աւելի կատարեալ, հասուն, հաւասարակշիռ քան ինչ որ արտադրած է ցարդ. նոյնքան ուժեղ մտածում և ջերմ զգացում պարունակելով հանդերձ որքան իր նախորդ լատգոյն քերթուածները (յիմար մըն է ցուսաբերի խմբագիրը որ այս օրերս իսկ կը գրէ՝ «Եզիշէ Չարենց ասուպի նման փայլեցաւ ու ասուպի նման ալ ընդ միշտ չքացաւ»): Պիտի ըսեմ նաև թէ Նորենցի հատորին մէջ գտայ զգացման պաշտելի փափկութեամբ, անկեղծութեամբ ու խորութեամբ տաղեր որ լիովին կ'արդարացնեն այն յոյսը՝ զոր կ'ունենայի շորս-հինգ տարի առաջ Նորքի մէջ իր առաջին տաղիկները կարգալով՝ թէ այդ Սասունցի պատանիին մէջ տեսակ մը նոր Պետրոս Դուրեան պիտի ունենայինք, բնագողական, ինքնարուխ քնարերգակ մը, երկինքէն հետք հազուադէպ մաքրութեամբ ու քաղցրութեամբ հողի մը ինքնուրոյն շեշտը բերած:



Մեր գրականութիւնը այս վերջերս ունեցաւ երկու նշանակելի կորուստ, մահուամբ Թուրէն Արբերեանի և Նշան Տէստէկիւլի: Արբերեան մեր ոմանթիկ բանաստեղծներուն վերջինն էր: Մալաթիա ծնած, բայց իր կրթութիւնը Խարբերդի «Եփրատ Քոլէճ»-ին մէջ ստացած, ան ալ կրնայ Խարբերդի գրագէտներուն հոյն մէջ գասուիլ, բայց իր բանաստեղծութիւնը ու և է խնամութիւն չունի

խիկատինցիներու եւ Չարգարեաններու իրապաշտ, մերօրեայ ու միշտ բարձրօրէն բանաստեղծական գրականութեան հետ. ինքը յարած էր ֆրանսական ու մանաւանդ անգլիական մեծ ուսման թիկ քերթողներուն զգրոցին, մասնաւորապէս Պայրընին, եւ անոնց հետեւորդ հայ վարպետ բանաստեղծներուն, եւ ամէն ինչ որ արտադրած է սկիզբէն մինչեւ վերջը, մտայնութեամբ, զգայնութեամբ ու ձեւով՝ այդ նոյն ուսման թիկ կնիքը կը կրէ: Իր սկզբնաւորութիւնն ըրաւ Պալիս՝ 1892ի տեւեմբերը, բանաստեղծութեանց հատորիկով մը ուր, շարք մը տոգոյն ու թոյլ էջերու հետ, քանի մը զգայուն տաղեր կը նկատուէին եւ ի յայտ կը բերէին իրեն յատուկ շեշտ մ'ունեցող մեղամաղձիկ ու կաթոցին քնարերգակ մը: Տարիներ յետոյ, ձիպութիւ մէջ ուր երկար ատենէ ի վեր արդէն հաստատուած էր իբր առեւտրական, հրատարակեց Ալիքեան տասնունով՝ իփանքներ հատորը, որ առաջին մասն էր ընդարձակ գործի մը ուր բանաստեղծը ծրագրած էր, Պայրընի Չայտ Հարդան իրեն ընկեր առնելով՝ ճանապարհորդութիւնը շարունակել Արեւելքի երկիրներուն մէջ, մինչեւ Հայաստան, ու նոյն իսկ մինչեւ Դարբադոյն Արեւելք, մինչեւ «նորածագ Արեւական երկիրը», ձափոն, ինչպէս կ'ըսէ իր յառաջարանին մէջ: Այդ առաջին գրուագը նախորդած է «Մոփսէսի եւ Յիսուսի Հայրենիքին», այդ տարօրինակ Հրէաստանին, որ, ինչպէս կը գրէի այդ հատորին երեւման ատեն՝ նախկին շրջանի Անախիտին մէջ, իր մտածումը տարածեց եւ տիրապետել տուաւ մարդկութեան մեծագոյն մասին մէջ, եւ որուն Մեծ Գիրքը այնքան անգամներ եւ այնքան հօրնապէս ներշնչեց նոյն իսկ նոր ժամանակներու ամենէն խիզախ բանաստեղծները՝ Պայրընէն սկսեալ: Ալիքեան (Որբերեան) իր կարգին կուզայ երգել մեծ ու մտայն ճակատագիրը հոգեշունչ ցեղին ու իր երգը անարժան չէ նիւթին, այդ երգը մերթ, յղացմամբ ու նոյն իսկ ձեւով, կը բարձրանայ պարզ ու խոր ազնուութեան մը... Հրէական յիշատակներուն մէջ թափառումը մերթ կը բանաստեղծին կը ներշնչէ տեսիլներ ամբողջ մարդկային ճակատագիրն ընդգրկող, տեսիլներ լայն ու գեղեցիկ... Մարգարէներու աշխարհին մոխիրները քրքրած ատեն, բանաստեղծը յաճախ կը յիշէ հետաւոր աշխարհն իր

հայրերուն, կ'ոպէ իր ցեղը՝ բնորոշելով զայն հրէականին...:

Իփանքներէն զատ, Որբերեան զանազան հանդէսներու մէջ հրատարակած է բանաստեղծութիւններ, որոնցմէ ոմանք, Գիւլիս ձամբան, Լուսին, եւլն, շնորհալի էջեր են, միշտ նոյն երազուն, մեղամաղձիկ ու կարօտաբազմ շեշտով գրուած, եւ որ ծաղկաբաղներու մէջ արդէն անցած, ծանօթ են ամենուն:

Քանի մը տարի առաջ, Փարիզի մէջ հրատարակեց Ովասիս անունով ստուար հատոր մը, ուր ամփոփած էր իր բանաստեղծութեանց հետ, արձակ էջեր եւս, ու նաեւ նամակներ, գրութիւններ, աւելի հրապարակագրական կամ անձնական, եւ որ քիչ կապ ունէին ճշմարիտ գրականութեան հետ եւ հատորին կուտային աններգաշնակ եւ խառնաշփոթ կերպարանք մը:

Իր լաւագոյն գործը պիտի մնայ՝ ըստ իս՝ իփանքները, որուն մէջ մտածող ու զգայուն բանաստեղծի ազուար էջեր կան, թէեւ ձեւով անհաստատ, ե ցաւալի է որ այդքան ինքնատիպ ու գեղեցիկ զաղափարով մը ծրագրուած այդ մեծ քերթուածին առաջին գրուագին յաջորդ գրուագները չգրեց Որբերեան:

Իր մահէն յետոյ, լոյս տեսած են, կողմնակի վերջին երկու թիւերուն մէջ, իր երկու վերջին բանաստեղծութիւնները, տարեկարծներու առթիւ իր կնոջ ուղղուած, գողար ու խանդակաթ էջեր են, ուր թէրգեաններու, Սեթեաններու շունչէն բան մը կը վերապրի եւ որ, անկեղծ յուզմունքով լի, աւելի յուզիչ կը դառնան ընթերցողին՝ գալով բերնէ մը որ այլ եւս ընդ միշտ լուած է:

Նշան Տէստէկիւլ զարգացած միտք մը եւ հմուտ գրող մըն էր, լաւ ծանօթ իր մայրենի լեզուին, ինչպէս եւ ֆրանսերէնի ու մանաւանդ անգլիերէնի գոր ամերիկեան Պրաուն Համալսարանին մէջ լրջօրէն սորված էր. ան իրազեկ էր ժամանակակից գրական մեծ գէտքերուն ու շարժումներուն: Կը թողու բաւական ստուար ու այլազան գրական գործ մը, մասամբ հատորներով երեւցած, մեծ մասամբ թերթերու մէջ ցրուած, գրական քննադատութեան ու կեանքի վրայ խորհրդածութեան բազմաթիւ էջեր ունի արտագրած փունիկ ամսաթերթին եւ Հայրենիքի մէջ, որոնցմէ մասնաւորապէս ուշագրաւ էր ինչքան ալ իր

յալունամ գաղափարներէն սմանք վիճելի բլլան) Տիրոջը այգիին մէջ տիպոսով իր շարքը, յորինամ էր քանի մը թատրերդութիւններ, Ամերիկահայ հարմնցուն, Սխտը շիշ կամ Մարտի փեսան, սրտնք յաճախ ներկայացուած են Ամերիկահայ գաղութին մէջ եւ այլուր: Ասոնցմէ գատան հրատարակած է Պատկերազարդ Հայոց Պատմութիւն մը, երկու հատորով, Գրելու Արուեստը, Գրագիտութիւն (երեք պրակով), գաղութներու նոր սերունդին համար ժողովրդին զիւրամասաչելի ոճով մը գրուած՝ աղգային պատմութիւնն ու

մշակոյթը երիտասարդ գաղութահայութեան սիրելի գործընելու համար: Ան կ'աշխատակցէր նաև ամերիկեան թերթերու, մասնաւորապէս Պոսթընի Գրիսչըն Սայրնս Մոնիթորին, հայ գրականութեան մասին յոգուածներ տալով եւ թարգմանութիւններ Ահարոնեանի, Կ. Չարեանի եւ այլ հայ հեղինակներու բնաթիւ հէջերու: Արժէքաւոր եւ բեղուն ուժ մըն է որ կը պակասի մենէ այդ վաղաժամ մահով:

Ա. ՉՊԱՆԵԱՆ

ՏՊԱԽՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԽՈՐՀ. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Հանոյ՜ով կ'արտասպեմ գլխաւոր հասուածները յօգուածի մը գոր Պ. Սուրխաբեան, Խ. Հայասանի քանակականի սօնակահարութեանց ներկայ գտնուելէ յետոյ, հրատարակած է «Խորհրդային Հայասան» թերթին մէջ:

... Տասնամեակի տօնակատարութիւնը հասարակ տօն չէր, այլ սեղի զուտ ցուցադրումն, թէպէտ նեղ սահմաններում, այն հսկայական կազմակերպչական եւ շինարարական աշխատանքի որ տարել է այնտեղ Խորհրդային իշխանութիւնը... Երեւանի եւ առհասարակ Հայաստանի տեղեկար իմացողի համար նրա այսօրուան շինարարութիւնը գործել է հաճախուէր: ... Բանտարական մեծ աները, պետական եւ կուլտուրական նորակառուց չիմնարկները շարքերը խորհրդային մեծ քաղաքի տալագան կանխորոշում են իր փայլուն հեռանկարով: ... Այս անգամ մենք ղիտեցինք անտանարտական ինտիտուտի հսկայ շէնքը, որը մի կողմից աւարուում է, միւս կողմից արդէն պարագմունքները դնում են: Հսկայական կորպուսի ծարտարպետութիւնը կուս եւ հաստատուն նստուածք է հաղորդել շէնքին: Ներքին սարքուարուծը (ապարատները, գործիքները, յատուկ բաժանմունքները), վերտեստը Պոսթետոր Մոսկոնոյի ստելով, առաջնակարգ է ամբողջ Խորհ-

Միութեան ծասշտարով: Պոսթետորը երեւան գալուց առաջ եղել է Կազանի անտանարտական ինտիտուտում, որը համարում է առաջինը Միութեան մէջ: Երեւանի ինտիտուտը, որպէս նոր կառուցուող, պէտք է ունենայ բոլոր առաւելութիւնները հների հանդէպ: Ինտիտուտն ուսանողները եւ պոսթետորները համար ունի հանրակայարան: Առաջին շրջանաւարտները դուրս են գալու առաջիկայ տարուանից, որոնք ցրուելու են ամբողջ Անգրլովկասում:

Մենք ներկայ եղանք Ֆիլիթո-տերապէվոսիկ ինտիտուտի, նոյնպէս նորակառուց, բացման հանդէսին, որ տեղի ունեցաւ տասնամեակի օրը: Ֆիլիթո-քական մեթոտով բժշկելու բոլոր գործիքները ներկայացնում են գիտութեան վերջին խօսքը: Ինտիտուտի նպատակն է ոչ ծիայն պրակտիկ աշխատանքը Հայաստանի աշխատանքութեան, առաջին հերթին գործարանային եւ հանքային բանտութեան, առողջական վիճակը բարձրացնել, այլ եւ թէրբետիկ աշխատանքը, այսինքն գիտական-հետազոտական ուսումնասիրութիւնը. ինտիտուտն ունենալու է բաժանմունքներ Լեկինականում եւ Ալլազ-վերտում (բանտարական կենտրոններում):

Տասնամեակի նախորդ օրը տեղի ունեցաւ Պետական Թատրոնի չիմնարկէքը, մի շէնք, որն իր